

# ԾԱՀԻԿ

ԽԱՆՈՎ ԿԻՍԱՄՄԵԱՅ  
ԳՐԱԿԱՆ. ԳԻՏԱԿԱՆ  
ԵՐԱՎՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժ. ՏԱՐԻ  
ՆՈՐ ՀՐՁԱ ԲՈՒՀ

ԱՐԴՅՈՒՆՈՒՅՆ Հ. Հ.

ԱՐԴՅՈՒՆ  
ՏԱՐԻ. Ե. ԱՆԱՊԱՐԱԿԱՆ  
ԱՐԴՅՈՒՆ ԱՌՋԱՋԱՐԱԿԱՆ  
Ա. ԱՌՋԱՋԱՐԱԿԱՆ  
ՀԱՅԱ Ա. ԱԿՏԵՎԱՆ  
Ա. ԱՆԱՊԱՐԱԿԱՆ  
ԱԿՐԵՍԻՆ  
Ա. ԱՎԱՉՔԱՆ  
ԱՎԱՉՔԱՆ ՄԵԼԱԿՐԵՎՈՆ  
ԱՐԴՅՈՒՆ ԱՎԵՐԵՎԱՆ  
ԱՊՈՒՐԱԿ

ԳՐԱՄՓԲ ՆՇԱՆ-ԳՐԱԿԱՆ. Կ. ՊՈԼԱ

# ԳՐԱՏՈՒՆ ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ

## Կ. ՊՈԼԻՍ

### ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ ՄԱՏԵՎԱԴՐՈՒՆ

Ալիսաւուն և երկարօրէն մռաւուն լայն երացիք մը արդիւնք է Նշան-Պապիկեան Մատեվադրանը, որ կրկին նպաստ մը ունի.

1. — Հաւաքել մեր կարեւոր զրոյներու նաև ու նոն ցրուտ զարծերը, որոնք բերքերու վայանցուկ կետքին մեզ կարուստ են, ու զանոնք իրենց վերջական ձևեին, գիրքի ձևեին տակ հրատարակել :

2. — Հաւաքարակել նաև մեր զրոյներուն լայն մը անտխոց զարծեր և այս կերպով զրցիւ ըստ որպես զի իրենց մռածումին ամբողջական արտապայտութիւններու մեջ : Աւ.

3. — Օտար նրաշակերտները, բարգմանութիւններով ժամանակաց ժամանակներու վրան առաջարկ տալու համար առաջ գալ որ որչով կարելի է ուղղակի բնագիրներէն ըլլան առաջ :

Այս մատենագրաբանին մեզ նրատարակուած ևն միջնու նիւն:

Զ. Հ. ԱՍՏՈՒՐ. — ՅԱՌ. ՔԱՅԻ (Խերուածներ, 1892 մւ 02), 96 էլ., 1902

Հայ Խուդի վրայ 5 դր.  
Հքոյ Խուդի վրայ 50 ։

ՄՈՒԵԼ ՎԱՐԴԱՆ. — ԴՐՈՒՅԴՐԱՆԸՐ (Խերուածներ, 214 էլ., 1903)

7½ ։

Մ. Ա. ՊԵՐՍԱՍՆԵԱ. — ԱՆՐԱՔԱՆԸՐ (Խերուածներ 27 էլ., 1904)

5 ։

Պատրաստուելու վրայ ևն լարք մը զարծեր, որոց մասին ձեսցինք տեղեկութիւններ պիտի տանք:

Այս զարծերն զատ Նշան-Պապիկեան զրաւունք մռաւունք և երանու-  
թակել նաև գարբացական դասագիրքերու, ամբողջական լորջ մը, որիք,  
բարձրավին նոր ուղղութիւններու, մերուի ու ծրացիկերու տակ պատրա-  
տուած, պիտի կարենան գանացնել, ինչ որ նիւն կը փնտուի և և և նոր  
գանուգիրքի մեջ: Ուրախ ենք ըստու որ մեր ուսուցիւնքը գնահատեալ մեր  
զանքերը պետք եղան ընդառնելութիւնը ըրին առաջին անգամ հրատարակած  
նրաւ գարծերնեւ:

Այս լարքն նրատարակուած ենք՝

Հ. Ս. ԽԵՂԱՆԸՐ. — ԽԵՂԱՆԿԱՎՈՐԻԱՆ, Միջնի Դաշտի բաց, 1902,

256 էլ., 5 դր.

Աշխատավորիան Օմք. Խայտառիան, 1902 5 ։

Ճեսցինք պիտի նրատարակուան մնացնալ լուրջը:



# ՅԱՀԻԿ

## ԿԻՍԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՍ

ԺԷ. ՏԱՐԻ (569) — ԹԻՒ 4

25 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1904

### ՀԱՅ ԳՐԱԳԷՏԻՆ ԱՊԱԳԱՆ



Հայ գրագէտին նիւթական ու բարոյական վիճակը ներկայացնելէ վերջ, թերացում մը պիտի ըլլար անոր ապագան մութի մէջ թողուլը։ Պէտք ենք զիտնալ տակաւին թէ նիւթապէս ու բարոյապէս անհրապոյր ասպարէզի մը տաժանքին ենթարկուած այդ մարդուն աշխատութիւնը ո՞ւր կը յանդի, թէ ի՞նչ արդիւնք կ'ունենայ նախ իր ապրած միջոցին, յետոյ իր մահուցնէն ետքը, եւ թէ ի՞նչ է արժէքը այն հոչակին որուն իր անունը կրնայ առարկայ գառնալ գերեզմանին փակուելէն վերջ։

Հետեւինք ուրեմն այն կեանքին՝ զոր պիտի անցընէ դրչի ասպարէզին մէջ, շրջապատուած նիւթական ու բարոյական վարձատրութեան այն պայմաններով՝ զորս մանրամասնեցինք արդէն։ Այդ ասպարէզը զինքը պիտի դատապարտէ ընդմիշտ անձկալից օրեր անցընելու վաղուան հացին նկատմամբ։ Երբեք չպիտի կրնայ ապրուստը ապահով զգալ, նոյն իսկ միակ ամսուան մը կարծատեւ ընթացքին համար։ Այսօր աշխատակցութիւններ, շահու աղբիւրներ ունի ձեռքը, վաղը կրնայ ամէնքը մէկէն վրայ տալ եւ ակամայ անգործութեան մը, հետեւաբար՝ անօթութեան դատապարտուիլ։ Իր ասպարէզը զլիսաւորաբար լրագրութեան մէջ պիտի սահմանափակուի, եւ աշխատաւոր մարդու մը համար չկայ գործ մը այնչափ անկայուն՝ որչափ որ է լրագրութիւնը։ Շատ քիչեր կրնան անոր յարմարիլ, եւ ամէնէն աւելի յարմարողներն իսկ չեն կրնար ապահովութեամբ ըսել թէ վստահ են իրենց յարաբերութեանց տեւականութեան մասին։ Բարեկամ ձեռքը զոր այսօր կը սեղմեն նոյն խմբագրութեան մէջ, վաղը՝ պզտիկ նկատումով մը կրնայ թշնամիի մը վատ թաթը գառնալ անկեղծ ընկերը որուն այսօր սրտերնին կը բանան աննկատ՝ վաղը կրնայ իրենց գուբը

փորել։ Լրագրապետը որ այսօր զինքը կը շահագործէ գործին դարձն համար, վաղը կրնայ երթաս բարով ըսել իրեն, իր քսակին կամ նկատումներուն աւելի յարժար մարդու մը հանդիպելով։ Եւ կամ ինքն իսկ, օրին մէկը իր երեւակայածին բռորովին հակառակ կը կը գտնէ թերթն ու հրատարակիչը, ու կը հեռանայ ինքնակամ, անգում մըն ալ անոնց չմերձնալու մտադրութեամբ։

Այս ամէն պատահականութեանց դէմ կը մաքառի՝ եթէ հոգին ամուր է, ու կամքո զօրաւոր։ Օր մը հոս կը մնայ, օր մը հոն, միշտ մաքուր անկիւն մը գտնելու համար այդ ասպարէզին մէջ, թողլով որ ուրիշներ իրենց ուղած կերպով առաջ տանին գործ մը՝ որու մարմն այնչափ բարձր իտէալներ ունի ինք։ Այդ աստանդական կեանքը սակայն կ'ուտէ զինքը։ Իր թափառումներուն մէջ, վնասողը միշտ ինք կ'ըլլայ։ Անգործ է այսօր ու դրպանը զրամ չկայ, կը սափառուի առաջարկուած ո՛ւ եւ է վարձատրութիւն չարհամարնել, որչափ որ ալ աննշան ըլլայ։ Եթէ սկզբունքները չուզէ զոնել նոյն իսկ այդ պարտգային, գոնէ բաւական կը տուժէ նիւթական շահու տեսակէտէն, մտածելով թէ տրուած քիչը առնելը միշտ լաւ է անօթի մնալէն, եւ յարմարագոյն առթի մը սպասումին մէջ կը ձգէ որ ուղաճնուն պէս շահագործեն զինքը։ Առիթը սակայն չի գար։ Վաղը միւս օր, ձեռքի գործը կրնայ կրկին թորի, եւ ահա միեւնոյն թափառումներն են որ կը վերսկըսին, միշտ միեւնոյն ելքին յանգելու համար։

Ու մինչեւ այդպէս կը մաքառի, մինչդեռ այդպէս կը տապըլտկի սապարէզի մը մէջ օր իրը անտանելի՝ շատ քիչ նմաններ միայն կրնայ ունենալ, տարիները կ'անցնին առանց ինքզինքնին զգացնելու։ Ահագին ժամանակ անցուցած է այդ կեանքին մէջ, եւ իրեն անանկ կու գայ թէ տակաւին հազիւ երէկ սկսած է։ Օր մը, երեսունը անցընելէն վերջ, երբ առաջին ձերմակ թելերը ինքզինքնին կը յայտնեն քունքերուն կատարէն, վերջապէս կը զգայ թէ ի'նչ կորսնցուցած է։ Կը մտածէ թէ այնքան տարիներու աշխատութիւնը մինչեւ այդ օրը կրնար շատ նախանձելի զիրքի մը հասցնել զինքը, կրնար նիւթական շատ փայլուն վիճակ մը պարզեւել իրեն, եթէ երբեք զայն ուրիշ սապարէզի մը մէջ սպառած ըլլար։ Ապահովաբար ո՛չ խելքը պակսած էր իրեն, ո՛չ ձեռներէցութիւնը, ո՛չ ալ ճարպիկութիւնը։ Այս ամէն յատկութիւններով ո՞ր գործին մէջ չպիտի կրնար յաջողիլ, մանաւանդ այդքան տարիներու աշխատութեամբ մը։ Պահ մը կ'ուզէ ընկրկիլ, բայց ալ անգամ մը ոտքը մտած է ճախճախուտին մէջ։ Քանի փորձէ ազգատիլ, այնքան աւելի խորը պիտի մխուի եւ յետոյ, ի՞նչ կրնայ ընել քառսունին մօտենալէ վերջ։ Տարիներու այդ սպառիչ աշ-

խատութիւնը մարած է իր երիտասարդութեան խանդը։ Զգուած է ամէն բանէ, եւ ահոելի յոռետես մը դարձած։ ստոյիկ ճակատացրեան՝ զոր ալ ոչ մէկ յոյզ, ոչ մէկ խինդ, ոչ մէկ իտէալ կը հըրդենէ։ Ո՛չ նոր ասպարէզի մը կընայ վարժեցնել ինքինքը, ոչ ալ ուրիշ գործի մը հետամուտ ըլլալ։ Դրչի ասպարէզը տեսակ մը Ակիչ, մահացու ախտ դարձած է իրեն համար. ճակատագիր մը կը նկատէ զայն, եւ անոր մէջ կը մնայ, հակառակ իր հիասթափութեան, հակառակ այն ատելութեան զոր սկսած է սնուցանել անոր մասին։ Արդէն անգամ մը որ հիասթափումը սկսի, կեանքն իսկ կը դադրի իրեն տալէ մինչեւ անգամ ամէնէն տարրական անուշութեանց վայելքը։ ա՛լ անկէ ետքը, նիւթական ու բարոյական անկեալ վիճակի մը տուայտանքը ունի ներկային համար, եւ ապագային համար ալ հեռանկարը իրմէ շա'տ աւելի տաղանդաւոր գրողներու՝ որոնք անօթի մեռած են՝ դժբաղդ կեանք մը անցընելէ վերջ։

\* \* \*

Օր մը, վերջապէս Հայ գրագէտն ալ կը մեռնի, յաճախ առանց իսկ միակ հատոր մը հրատարակած ըլլալու։ Մօտաւորապէս կէս դարու աշխատութիւն մը ձգած է ետին, բայց այդ աշխատութիւնը թաղուած մնացած է լրազիրներու փոշոտ հաւաքածոներուն մէջ, եւ ոչ ոք տրամադրութիւն կը զգայզանոնք խուզելու մտամիտի, որպէս զի անթերի գնահատութեամբ մը սահմանէ գրականութեան ու համայնքին ըրած կորուստին ճշմարիտ աստիճանը։

Ասիկա սակայն չենթադրեր թէ իր մահը աննշան կ'անցնի։ Ընդհակառակը, ամբողջ շաբաթ մը, երբեմն նոյն իսկ ամբողջ ամիս մը օրուան մարդը կը մնայ տակաւին իր մահուցնէն վերջ։ Կենսագրութիւն, խմբագրական յօդուածներ, գնահատականներ, յիշատակներ, պարսաւներ, քննադատութեան անունով ներկայացուած կտորներ, վերջապէս ամէն օրաթերթ, ամէն պարբերական մէյ մէկ կամ աւելի աշխատակից կ'ունենայ, որոնք չեն ուզեր լուսթիւն պահել գրագէտին մահուան նկատմամբ։ Պարսաւողն ու փառաբանողը հաւասար եռանդով մը կը փարին իր անունին. իր վրայ խօսողներուն մէջ կան որ հին հաշիւներու կարգադրութեան համար գրիչը ձեռք առած են, կան որ ներկայի նրկատումներ ու հաշիւներ ձեւի բերելու մտքով զինքը կը գովեն կամ կը ձաղկեն, կան որ պարզապէս գրելու նիւթ չունենալուն համար իր անունը թուղթի մը ճակատը կը տողեն իրը վերնագիր։

Կը հասկցուի անշուշտ թէ այս պայմաններուն մէջ, ճշմարիտ, աննկատ եւ անկեղծ գնահատութիւն մը մեռնողին իսկական մեծութեան մասին, բացարձակապէս անկարելի կը դառնայ։ Նոյն

իսկ ամէնէն աւելի անկեղծները որոնք իր մահուան յօդուածներ կը նուիրեն, թերի՝ հետեւաբար սխալ գնահատութիւն մը պիտի ընեն, քանի որ մեռնողին իսկական արժէքին նկատմամբ իրենց յայտնած գաղափարը ուրիշ բան չէ, եթէ ոչ խտացումը այն տը-պաւորութեանց, զորս անոր գրական արտադրութիւնը մաս առ մաս թողած է իրենց մաքին վրայ, 30-50 տարիներու ընթացքի մը միջոցին։ Այդ տպաւորութիւնները սակայն՝ լայնաթօշ գնահա-տականի մը համար շատ անյարմար հիմեր միայն կրնան ըլլալ. նախ որ օրը օրին կրուած տպաւորութիւններ բոլորովին անեղծ չեն մնար 30-50 տարի վերջ. յետոյ մարդ միեւնոյն գործէն կրնայ տարբեր տպաւորութիւններ կրել, մտքի ու հոգիի տարբեր տրա-մադրութիւններ ունեցած միջոցին։ Հետեւաբար՝ ամբողջական գնահատութեան մը համար անհրաժեշտ հարկ կը ծագի գրողին բոլոր գործերը կրկին աչքէ անցընելու, փնտուելու բոլոր այն նիւթական ու բարոյական պայմանները որոնք կրնան ազ-դած ըլլալ անոնց արտայալտութեան եղանակին վրայ, եւ կամ զանոնք ձեւափոխած, խաթարած։ Եւ ասիկա՝ առանց երբեմնի տպաւորութիւններէ ազդուելու։ Ուրիշ կերպ կատար-ուած գնահատութիւն մը միշտ թերի, կիսատ, սխալ ու բնա-կանաբար՝ նշանակութենէ զուրկ պիտի մնայ, եւ մեռնողին հա-մար բանի մը չծառայելէ վերջ, գէշ առաջնորդ մը պիտի ըլլայ բոլոր այն վերջէն գալիք գրողներուն, որոնք իրենց նախորդնե-րուն վրայ գաղափար մը կազմելու համար, անոնց ժամանակա-կիցներուն գնահատութիւնը պիտի փնտուն։

\* \* \*

Օր մըն ալ, Հայ գրագէտին մահը պիտի գաղրի այժմէութիւն մը ըլլալէ։ Անկէ ասնգին, մոռացման քող մը յաւիտենապէս պիտի ծածկէ անոր անունը, որ ալ հազիւ թէ չորս հինգ տարին անգամ մը յիշատակուելու բաղզին պիտի արժանանայ։ Իր գործերը պի-տի մնան հնա ուր որ կը գտնուին, լրագրի այն գերեզմանային հա-ւաքածներուն մէջ, որոնցմէ երբեմն երբեմն, հազիւ թէ պղտիկ հատուած մը կամ օրուան ինչդրի մը պատշաճող կտօր մը կրկին լոյս աշխարհք գալու բաղդաւորութիւնը պիտի ունենայ իբր «Մոռ-ցուած իջ» մը, իր կէս գարու աշխատութիւնը այդպէսով պիտի մոռցուի, սերունդներ պիտի կրկնեն, պիտի հոլովեն իր անունը, առանց իր իսկութեան նկատմամբ գաղափար մը ունենալու, ո-րովհետեւ երբեք չպիտի կրնայ ամբողջական եւ անկեղծ ներկա-լացման մը առարկայ գառնալ։ Շատ շատ, զինքը սիրող մը պիտի ծանուցանէ թէ քիչ ատենէն հսկայ ուսումնասիրութիւն մը պիտի հրատարակէ իր մասին, թէ առ այդ՝ իր բոլոր գործերը կը քննէ,

անտիպ հատուածներ գտած է, եւայլն։ Տարի մը վերջ, այդ ուսումնասիրութիւնը տակաւին չէ հրատարակուած։ Հինգ տարի վերջ՝ նոյնպէս։ Տասը տարի վերջ, մօտ ատենէն հրատարակուելու նոր խոստում մը որ կրկին չի գործադրուիր, վերջապէս, քանի մը տարի ալ ետքը, թերեւս առաջին մաս մը պիտի երեւայ այդ ուսումնասիրութիւնէն, մեծ մասամբ կենսագրական արդէն իսկ ծանօթ տեղեկութիւններով միայն լցուած։ Բայց մէկ մաս մըն է, ուրիշ չկայ։ անոր յաջորդը ողջունելու համար տամնընդինգ տարուան նոր սպասում մը պէտք պիտի ըլլայ, եթէ ոչ աւելի։

Հայ գրագէտին վայելած նիւթական ու բարոյական հառաւելութեանց տեղեկանալէ վերջ, անա ձեզի այն առաւելութիւններն ալ զորս պիտի վայելէ իր մահուընէն ետքը։ Ընդունինք որ յետ մահու արժանանալիք փառքն ու համբաւը ներքնապէս ճիշդ այն արժէքը ունին զոր սահմանեցինք արդէն իր կենդանութեանը միջոցին գտնելիք նիւթական ու բարոյական վարձատրութեանց համար։

ԱՐԱՄ ԱՆՑՈՒԵԱՆ

## ՄԵՌԵԼԻՆ ՈՏՔԵՐԸ

(ԱՐՍԱՍԱՆԵԼԻ ԿՏՈՐ)

\* \* \*

Ինչպէս ամեն միրգ ու ծաղիկ, աստանօր  
իրեն յատուկ համեն, հոտն ունի ու շընորհ,  
Այնպէս ամեն ցեղի մարդիկ ալ տարբեր  
Նըկարագրի, խառնըւածի հզօր բախեր,  
Իննասիսկ դրոշմ, բարեր ունին աննըման  
Որոնք տոկան, տեսն մինչեւ գերեզման։  
Բարեր ալ կան զոր չեղծաներ Մա'հն անզամ . . .  
— Չէ՞ հաւատար թերեւս . . . : Ոհս ես կուզամ  
Չեզ պատմորինն ընել դեպի մ'իրական  
Որոն ես եմ ականատեսն ու վըկան։  
Հասծին փաս, ապացոյց ու զօրավիզ՝  
Լըսեցիք զայն, դուք ալ պիտի համեղուիք։

\* \* \*

Ծովեզերեայ խաղաֆ մը, ո'չ շատ հեռու,  
Աւմարանց զացած եի ես հեռու։  
Միրոն, զըւարք, պարտկներու մէջ ժայռուն  
Քաղաք մըն եր ուր ընդ ամենն հարիս տուն  
Յոյներ կային եւ յիսուն տուն ալ Հայեր։  
Հոն, Յոյնն Հայուն միշտ հաշտ այժով կը նայեր,

Հայն աղ Յոյնին, իր զգոյշ, ազնիւ վարմունելով  
Միրել տրած եր ինքինին ու, բովի բով,  
Մըսերմաքար կենակցելով անխըսիր,  
Ո՞չ վեհ ու կազ կար մէջերնին, ո՞չ խնդիր:  
Մինչդեռ մերնի, տաշողի պէս բուն մը խոր,  
Չին սիրեր խաղ, պար, զինի, երգ, ժըլոր,  
Եւ ինչպէս միշտ, տունն ու շուկան, զերդ խըխունց,  
Կ'ապրիին կեանի մ'իննամկոնի ու ուր ու մոնց,  
Իրենց դրացի ուրախ Յոյներն աղ անդին  
Թափովն իրենց բընայատուկ եռանդին,  
Չըւարը ու շեն, երգ ու պարով ուսուսուն,  
Թեղացնեին փողոց, պարտեղ, զինետուն:  
Մեկ խօսքով, մինչ, ցերեկ զիշեր կարա երկար,  
Հայն անփոփոխ կ'աշխատէր կամ կը . . . խոկար,  
Յոյնն, ուսուսուն ցեղի տիպար ու պատկեր,  
Կը պոռչըսար, կը ճնկեր ու կը ցատկեր . . .  
— Ըստմ թէ հոն, լոկ կրօնի պաշտաման  
Բաւելու յափ, Յունաց ժամուն ո՞չ նըման,  
Փայտաշէն, փոյժ Հայու մատուր մըն աղ կար,  
Ու պանդուխ աղ բահանայ մը, Տէր Մակար,  
Որ, հզու զործիք Պաղտասար մենծ աղային,  
Կրօնական, կրթական ու բաղային  
Ամեն պէտի—ըզգէս բայց ո՞չ իմաստակ—  
Հոգ կը տաներ ու կը հասներ, ծո՛ւռ շիտակ:

\* \* \*

Առաւոտ մը, որ կը փրչէր խիս հարաւ,  
Ծովն, եզերին մօս մարդու դիսկ մը թերաւ,  
Դիակ մ'ահոելի, ուռած, նեխած, կա՛ֆ-կանաց,  
Աչք, ֆիք, թերաձ հարած, կորած, անանաց:  
— Իրաւ անցան այր, կին, մանուկ, ծեր անկար.  
Բաղային, Հայ թէ Յոյն, պակաս մարդ չիկար,  
Օսար մ'եր ան, յըրիսունեայ մ'հաւասի,  
Ճամբռորդ թերեւ եւ կամ ձկնորս, նաւասի,  
Ոճիրի զոհ եւ կամ դժբաղդ մ'անկասկած  
Փորորկի մէշ արկածով մը ծովն ինկած:  
— Հարկ եր շուտով տանի յանձնել զայն հողին.  
Սակայն, կրօնին, ազգութիւնը մեռնողին  
Ինչ էր, ո՞վ էր ճանեյար, ո՞վ զիսկը,  
Հայն էր թէ Յոյնն որ պիս՝ ըզար անր տէր  
Եւ իր ծկուլ կարդար վըրան ու բաղէր . . . :

Բոյոր քաղաքն — աշխարհական ու կրդեր,  
Ոսի վըրայ, խումբ խումբ, հոս հոն, ոգեւոր—  
Կը ցեցլւէր յոյզով, կիրտով մ'անովլոր . . .  
Ամեն ատեն եղջօր պէս հաշ, համաձայն  
Իրաւու հետ կենցաղ վարող Յոյնն ու Հայն  
—Տէր պակա՞ն աշ, բարերանե՛րն աշ երկու—  
Կ'սկսէին ակռայ ցոյց տաշ մէկ մէկու,  
Գա՛րշ այն դիակին շուրջն հաւաքուած խուռնամինի  
Կը պոռային, կը պնդէին փոխն ի փոխ . . .  
Եւ ֆի՛չ մըն աշ պիտի ծագէր մեծ կրոխ . . .  
—Երբ, անդին, ձիւնասպիտակ հերախոխ  
Ծերունի մը առաջ անցաւ հանդարտիկ.  
«Տըղա՛մ, լսաւ. լրէ՛մ վայրկեան մ'ինձ մըտիկ.  
Կ'ուզէկ զիւնալ թէ այս բըշուառ ծովամոյն  
Մարդն ազգա ի՞նչ էր իրապէս, Հայ թէ Յոյն.  
Այդ մուք զաղսնիին, էհ, կը լուծուի հեշտուն . . .  
Դացէ՛մ, լսէ՛մ որ լարերնա մ'հոս բերեն . . . :  
—Դիակին ճիշդ բոլ նրազարանն երբ եկաւ,  
Ծերունին հարցուց. «Սիրք ունի՛մ դուի հարկաւ.»  
—«Ունի՛մ, հասս, լսաւ բերողն, եւ ի՞նչ նոր,  
Եղանակն ի՞նչ դաշն ու կայսունն է անոր . . . :»  
—Լա՛ւ, զա՛րկ տեսնեն, դարձուր արագ եւ ուժգին.»

\* \* \*

Բամբ ու պոռոս հեղեճական պարերգին  
Խաղերն հազի՞ւ թէ թնդացին . . . — Ան'յան պահուն,  
Զարմանենվ ու զարհուրանենվ մ'աշ անհուն,  
Տեսան ամենին — ահ, ի՞նչ պատկեր աղեխարշ—  
Թէ մեռելին ոսերն երկու, պիրկ ու գարշ,  
Մարտազդեցիկ ցեցումներու դիւային,  
Սիրքոյին հետ համաչափ կը դողդղային . . .  
— «Պարել կ'ուզէկ, վճռեց ծերը, կը տեսնէ՛մ,  
Կասկած չիկա՛յ աշ, Յոյն մըն է այս մարդն հեզ,  
Լարերնային ձայնով, մահուան մէջ անզամ,  
Ցաւկուտեղու ճիգեր կ'ընէ ինքնակամ . . . :»

\* \* \*

Մեծ հանդէսով — Աեղ զար անցը փողոցին —  
Յոյներն առին դիակը, տարին, բադեցին:

Ա. Փ. Ս. Ս. Ա. Ն.

## ՕՐՈՒԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«ՏիՄՔԸՎԸՐԻ»ի ԱՐՇԱԿԱՆՔԻ ԴԷՓԻ ՀԱՐԱԿԱՅԻՆ ԲԵԼԵՆ

Տիսրըլըրիի վերադարձը Հարաւային ԲԵԼԵՆ է մըն ալ կ'աւելցնէ բրիտանական յանդուզն ու մեծ արշաւանքներու ընդարձակ ու փառաւոր տարեգրութեան վրայ։ Թէպէտ մասնաւոր հանդիսութիւններ կազմակերպուած չէին կանխաւ այս վերադարձը տօնելու համար, սակայն հետաքրքիրներու ստուար բազմութիւն մը խոնուած էր Մանչի ծովեղը՝ զիտելու համար համբաւաւոր նաւը որ Բորթսմանութիւնն ներս մտած ատեն նաւահանգստին մէջ խարսխող զրահաւորներու նաւազներէն կ'ողջունուէր խանդավառ հուրրաներով։

Տիսրըլըրիի արշաւանքը նշանակութեան արժանի է ոչ միայն անոր համար որ մինչեւ հիմայ բեւեռներու շուրջը կատարուած խուզաբրկութիւններուն ամէնէն յաջորդն ու արդիւնաւորը եղած է, այլ մանաւանդ որովհետեւ ցոյց կու տայ մեզի այն անսահման անձնուրացութիւնը որ մտաւորական հետաքրքրութեան գերազոյն զգացումի մը կը ծնի։ Զափազանցութիւն չըլլար թերեւս ըսել թէ բեւեռախոյզները ամէնէն աւելի արժանի են մարդոց երախտագիտութիւնը վայելելու. վասն զի նորանոր հարստութեանց տիրանալու տենչով կամ տնտեսական շահերու ակնկալութեամբ չէ՛ որ տոգորուած են անոնք երբ կը նետուին անծանօթին ծոցը։ Սքօթեւ իր քաջարի նաւազները փառքի կամ հարստութեան հեռապատկերով շլացած չէին բնաւ. անոնք՝ գիտութեան անդիմադրելի սիրով վառուած՝ բեւեռային հիւրամերժ մենութեանց մէջ նետուած էին, յանձն առնելով զիմագրաւել ամէնէն ահաւոր վտանգներուն եւ հանդուրժել ամէնէն սոսկալի տառապանքներուն՝ մի միայն մասնիկ մը կորդելու համար բնութեան անթիւ գաղտնիքներէն որոնք տակաւին քար գայթակղութեան կը մնան գիտուններուն համար։

Թէ ի՞նչ արդիւնք տուած է Տիսրըլըրիի արշաւանքը՝ այժմէն կարելի չէ գիտնալ իր ամէն մանրամասնութեանց մէջ։ Սա ստոյգ է սակայն որ Հակարջային ԲԵԼԵՆի աշխարհագրութեան մասին մեր ունեցած ծանօթութեանց վրայ շատ բան աւելցուց ան Սըր Ճէյմս Ռոսի արշաւանքները 1839-1842ի միջոցին՝ ցոյց տուած էին թէ սառնային մեծ պատուարը որ հաւանօրէն բեւեռին շուրջը ցամաք երկրի մը գոյութեան արդիւնքն է, հետզհետէ իր սովորական զիրքէն՝ լայնութեան 70րդ աստիճանէն՝ հեռանալու վրայ է դէպի 78րդ աստիճանը։ Այսպէս կազմուած ծոցին արեւմտեան ու

հարաւային եղերքները քերած էր Ռոս երկու անդամ, հաստատելով որ սառոյցի անմատչելի պատուարներով ծածկուած են անոնք, եւ անոնց վերիւ կը կանգնին սառնապատ լեռներու շարքեր, ինչպէս էր էպիտու լեռը որ 12365 ոտք բարձրութեամբ մեծ հրարուխ մըն է, եւ Թէրրօր լեռը որ մարած հրաբուխ մըն է էրէպիւսէն նուազ բարձր (10880 ոտք): Ռոսէն յետոյ 1899ին Պօրչկրէվինք ձմերած էր Ատէյր հրուանդանին մօտ, միեւնոյն ծոցին արեւմըտեան կողմը. յետոյ անոր արեւմտեան եւ հարաւային եղերքներան կը քերելով հասած էր մինչեւ լայնութեան 78° 50', կամ Ռոսէն 40 մղնի չափ աւելի հարաւ: Չեռք բերուած այս նախնական արդիւնքներուն վրայ կոնտոնի Աշխարհագրական Ընկերութիւնը վերջնականապէս որոշած էր հակարջային երկիրներու խուզարկութեան համար կարեւոր արշաւախումբ մը կաղմակերպել: Այս նըսպատակին նոսիրելով իր բոլոր ջանքերը եւ բրիտանական կառավարութեան օժանդակութիւնն ալ կանխաւ ապահովելով՝ ընկերութիւնը կրցաւ 1901ին ճամբայ հանել բեւեռային ծովերու համար յատկապէս շինուած նաւ մը Տիսրբվըրին՝ նաւապետ Սքօթի հրամանատարութեան տակ:

Արշաւախումբը որ 1901ի օգոստոսին մեկնած էր Անգլիայէն, 1902 յունուար 23ին կը մօտենար Նոր-Զելանտայի հարաւակողմը տարածուած սառնակոյտերուն: 1901-1902ի ամառնային արշաւանքէն յետոյ—որու միջոցին գտնուեցաւ էտուարտ է.ի. երկիրը, համբաւաւոր սառնային պատուարին արեւելեան կողմը—արշաւախումբը ձմերեց 1902 փետրուարին՝ էրէպիւս եւ Թէրրօր լեռներուն հարաւակողմը (ուր հաստատուեցաւ թէ այս լեռները կը զիի մը վրայ կը գտնուին եւ ոչ թէ ցամաքին վրայ, ինչպէս կը կարծուէր մինչեւ այն ատեն): Այս տեղէն՝ յաջորդ ամրան՝ նաւապետ Սքօթ յառաջացաւ այն անհուն սառնակոյտին վրայ, որ Վիք-թորիա երկրէն մինչեւ էտուարտ է.ի. երկիրը կը տարածուի, եւ 1902 դեկտեմբերի վերջը հասաւ լայնութեան 82° 17', այսպէս մինչեւ 800 քիլոմէթր մօտենալով Հարաւային Բեւեռին: Այս ուղեւորութիւնը միայն կը բաւէ նաւապետ Սքօթը բեւեռախոյզներու առաջին կարգը դասելու:

1903 յունուար 23ին Մօրնինկ օգնական նաւը որ արշաւախումբը պարենաւորելու համար զրկուած էր, եկաւ գտաւ Տիսրբվըրին սառուցներէ պաշարուած, 1903ի հակարջային ամրան միջոցին Տիսրբվըրին չկրցաւ վերստանալ իր շարժումներուն ազատութիւնը. երբ Մօրնինկ կը մեկնէր գէպի Նոր-Զելանտա, Տիսրբվըրին տակաւին շրջապատուած էր 6400 մէտր լայնութեամբ. պառնակոյտով մը: Այս պայմաններուն տակ Անգլիոյ մէջ որոշուեանակոյտով մը:

ցաւ Տիսրըվըրին օգնութեան զրկել երկու նաւեր, Մօրնինկն ու Թէրքա-նովան: Եթէ 1903-1904ի ամրան վերջը Տիսրըվըրին ազտած չըլլար, անհրաժեշտ պիտի ըլլար թողուլ զայն, եւ այդ երկու նաւերը բաւական պիտի ըլլային Անգլիա վերադարձնելու արշաւախումբին անդամները:

Բարեբաղդաբար, որքան ձախող եղած էր 1902-1903ի ամառ, նոյնքան 1903-1904ի ամառը նպաստաւոր եղաւ նաւարկութեան: Տիսրըվըրի յաջողեցաւ աղատիլ եւ հասաւ Լիթըլթըն (Նոր-Զելանտա) իր ուղեկից նաւերով: Այս տեղէն նաւապետ Ըքօթ երկար տեղեկագիր մը հեռագրեց «Տէյլի Մէյլ»ի: Այդ տեղեկագիրը ցոյց կու տայ որ հակարջային անգլիական արշաւախումբը լիովին արդարացուց իր վրայ գրուած յոյսերը, քանի որ Անգլիոյ կը վիճակի հիմայ ամէնչն աւելի Հարաւային Բեւերին մօտեցած ըլլալու պատիւը: Սքօթ հաստատեց թէ ամենեւին գոյութիւն չունէր Ուիլքս Լանտ կոչուած ցամաքը որ հարաւային բեւոփի քարտէսներուն վրայ նշանակուած է: Ստուգեց թէ սառնային անհուն պատուարը անընդհատ շարժման մէջ է եւ դէսի հիւսիս կը յառաջանայ տարին մէկ քառորդ մզոնի հաշուով, հաստատեց թէ իրէպիւս եւ Թէրրօր լեռները որոնց մօտ ձմերած էր ինք՝ կզզիի մը վրայ կը գտնուին, եւ տեսաւ որ սառնային պատուարին արեւելան ծայրը գտնուած ցամաքը բոլորովին անջատ էր հարաւային Վիկթորիա երկրէն, եւ անուանեց զայն էտուարտ է.ի երկիր, ի պատիւ Անգլիոյ թագաւորին:

Բնականաբար դեռ քիչ մը ժամանակ պիտի անցնի մինչեւ որ կարենանք զիտնալ թէ ի՞նչ յաւելումներ եղան զիտութեան ուրիշ ճիւղերուն վրայ, թէ ի՞նչ նոր բաներ կան սորվելիք օրինակի համար հակարջային բուսաբանութեան, կենդանաբանութեան ու երկրաբանութեան վրայ: Շատ մեծարժէք եղած ըլլալու են նոյնպէս մագնիսական զննութիւնները որ յառաջ տարուեցան այս արշաւանքին մէջ:

Ամիս մը առաջ մամլոյ ներկայացուցչի մը հետ իր տեսակցութեան միջոցին՝ արշաւախումբին պետը՝ նաւապետ Սքօթ՝ վայելուչ հարկ մը վճարեց իր քաջարի նաւազներուն. «Արշաւախումբին ամէն մէկ անդամը, ըսաւ, շատ լաւ աշխատեցաւ իրեն յանձնուած գործին, եւ ամէն մէկուն վարմունքը վեր է ամէն գովեստէ: Ոչ մէկուն նկատմամբ բառ մը չունիմ ըսելիք, այնքան անձնուէր եղան ամէնքն ալ»: Արշաւանքին յաջողութեան մէջ իր ունեցած դերին վրայով բան մը չըսաւ նաւապետ Սքօթ, իր անգլիացիի յատուկ լրջութեամբ. բայց անոնք որ մօտէն հետեւած են Հակարջային Բեւերի այս յանդուգն արշաւախմբին արարքներուն,

հիացմամբ կը խոստովանին այն կառավարող դերը զոր խաղացած  
է Տիսրվերի անվեհեր նաւապետը։ Սըր Քլէմընթս Մարքամ՝  
բազմամեայ բեւեռախոյզ մը ինքն ալ՝ իրաւամբ զայն կ'անուանէր  
«քաջարի ու ճարտար նաւարկուն, գիտական սպայակոյտի մը ի-  
տէալ առաջնորդը, իրեններուն առողջութիւնն ու աշխոյժը ապա-  
հովոյ միջոցներու կազմակերպիչը, եւ սիրելի հրամանատարը խու-  
զարկուներու ընտրուած խումբին, որոնք հիանալի անձնուրացու-  
թեամբ գիմագրաւեցին ամէն զրկանքներու եւ վտանգներու»։  
Պատիւ մարդկութեան այս ազնիւ զաւակներուն։

ՀՐԱՆՏ Ս. ԽԱՆՃԵԱՆ

## ԲԶԵԶ ՄՈՐՔՈՒՐԸ

(Հ Ե Ֆ Ե Ա. Թ.)

Գեղին մէջ աղջիկ մը կար, մօրը մէկ հատիկը։ Ինքուշ աղ-  
ջիկ, նազենի աղջիկ, դուրգուրանքի, համբոյրներու տակ մեծցած,  
բայց ո՛չ գեղի աղջիկ։ որովհետեւ դաշտը քաղհանքի չէր գացեր  
ընաւ, ձեռքը մանդաղին անվարժ էր, ինչպէս մաստասեղին, գու-  
պայի ճաղին ու նոյն իսկ կարժառին։

Գեղի արեւին տակ ծնողը ո՛չ փափուկ մորթ կ'ունենայ, ոչ  
անհոգ ձեռքեր ու ոտքեր, որովհետեւ երկինքը լոյս չի ծաթիր  
հոն ծոյլին երդիքին վրայ, առուն ջուր չի տար անոր ցանքին ու  
ծառերուն, ծիծառն անդամ բոյն չի զներ ու բնակութիւն հաս-  
տատեր անոր տանը քիւերուն տակ։ Ալ ուր մնաց աղջկան ծոյլը,  
որ վաղը միւս օր զացած տանը օճախը կրնայ քակել, թոնիրին  
ծղրիթներուն ձայնն անդամ մարեցնել։

Ու Խահանը իրաւ գեղի աղջիկ մը չէր, որովհետեւ առտուն  
դաշտ կ'երթար շուքերուն տակ խաղալու, հոս հոն տնտնալու,  
խոշոր ճաշքին (<sup>1</sup>) տուն կը դառնար հաց ուտելու, յետոյ նորէն  
պարտէ զներն ու աստին անդին, երբ իրեն հասակակիցները շալակ  
կը շալկէին, հնձողներուն հետ կուշտ կուշտի մանդաղ կը նետէին  
եւ փուշերուն մէջէն ու տաք հողին վրայ քաջած ատեն՝ ոտքեր-  
նին կօշիկ մը անդամ չէին գտներ։

Օրն իրիկուն կ'ըլլար, նախիրին գեղ զառնալու պահուն, դաշ-  
տեւորները յոգնած ու բեռնաւոր՝ տքալով տուն կու գային, ամա-

(1) Կէս օրուան ճաշ։

իր փողոցները սայլերով, գոմէշներով, ու փոշիով կը ծածկուէր, ու Ռահանին մայրը տանիքը կայնած՝ բարձրաձայն իր աղջիկը կը կանչէր.

— Տո՛ւն եկուր, տո՛ւն եկուր, մինչեւ էտինք (1) լիր աղնող (2), լիր մանող աղջիկս, ու էտինքէն ետքը խաղալու դացող աղջիկս. տո՛ւն եկուր, մօրդ սիրականը, տանս ոսկի ճրագը :

\* \* \*

Ու մօրը սիրականը տուն կու գար՝ երերալով, նազերով. ջուստ (3) աղջկայ պարծանք մըն ալ իր կողմէն աւելցնելու համար՝ թեւերը թեղնիք կ'անցընէր, քղանցքները գոտին կը զարնէր, կարմիր գոգնոցը մէջքին կապելով՝ կուժը ուսը կ'առնէր ու աղբիւրը ջուրի կ'երթար:

Ինչպէս հոգի չի տաս աշխատասէր, ուժակարող աղջկան համար՝ որ գաշտի անասուններուն հետ մէկ շունչով բանիլ քրտնելէ ետք, զեռ իրիկունը՝ գեղը դարձին՝ սափորը կը շալկէ եւ ջուրի կ'երթայ, երբ գոմին մէջ եղն իսկ հազիւ մոռւրին առջեւ ոտքի վըրայ կենալու, որոճալու ոյժն ու համբերութիւնը ունի այդ պահուն: Մատա՛ղ կտրիճ աղջկան արեւուն, խուրազան անոր զարկին ու թիկներուն:

Բայց Ռահաննը գեղացի աղջկան մը ո՛չ պինդ ու սեղմ զնդերն ունէր, ո՛չ չարքաշ կաշին ու ոսկորը, թո՛ղ գովէր զայն իր մայրը, թո՛ղ ուզածին չափ չփացնէր ու զովքը տանիքին կատարէն պոռար՝ զուռ զրացնի լսել տալու համար. եթէ նոյն իսկ ամէնէն քաղցրահոտ վարդն ալ եղած ըլլար՝ գեղին տղոց է՛ն յետինն անգամ ձեռքը չպիտի երկնցնէր զայն թուրիէն քաղելու եւ քթին տանիլ հոտուրտալու համար:

Մէկ հատիկ աղջիկը՝ թոյլ ու թուլունքի, օտար գործի ու գործունէութեան, ափ ափի վրայ իրկուն ընելու վարժուած՝ գեղի տան ու տեղին հարս չի կրնար ըլլալ:

\* \* \*

Ճնճղկան թեւով շուք մը անգամ թող չիյնայ աղջկանս մազերուն վրայ, կ'ըսէր Ռահանին մայրը, մուկին անգամ ծուռ թող չերթայ անոր երեսին: Աչքին թարթիչներովը կ'աւլէր անոր նըստած ելած տեղը, չէր ուզեր որ երկինքին լուսնկան ալ շատ հայէր անոր երեսն ի վեր:

(1) Թետինք, յետ միջօրէ: (2) Լիդր: «Լիր աղնող, լիր մանող»՝ լիտր մը բամպակը մէկ օրուան մէջ աղնող ու մանող:

(3) Գործունեայ, ճարպիկ:

— Տո՛ւն եկուր, տո՛ւն եկուր, մօրդ սիրականը, մինչեւ էտինք  
լիր աղնող, լիր մանող ու էտինքէն ետքը խաղալու գացող աղ-  
ջիկս . . . :

Այդ օրերուն պէզիրկեան մը կու գար հեռու երկիրներէ, հա-  
րուստ, շատ հարուստ, մեծ կարավանով, բամպակի ու ապրշունի  
լեցուն բեռներով:

Կարավանը իջեւաներ էր գեղին շուրջը, աղբիւրին քով, ու-  
ռիներուն ու թութի հաստաբուն, տարէց ծառերուն տակ: Իրի-  
կուն էր, ջորիներուն զլուխը կապած էին յարդախառն գարիով  
լեցուն տոպրակները, յոզնած ջորհպանները լայնանիստ փոռւած  
էին գետինը ու կը ծխէին իրենց չիպուխները, սէզիրկետնը ըն-  
կողմանած՝ իր կարգին՝ մորթենիի մը վրայ, կը դիտէր գեղը ուր  
կեանքը անուշ ժխորով վերադարձ կ'ընէր արտերէն:

— Տո՛ւն եկուր, տո՛ւն եկուր, լիր աղնող, լիր մանող աղջիկս:

Պէզիրկեանը որ մեծ վաճառական էր, եւ բամպակներու ա-  
հագին դէզերը մանածի փոխել կու տար, զարմացաւ իմանալով որ  
աղջիկ մը կրնար մինչեւ էտինք լիր մը բամպակ աղնել, մանել  
ու մանածի վերածել: Պէզիրկեանը շատ միամիտ էր:

— Խա՛չոր բաղդա այս գեղին մէջ է, խորհեցաւ:

Աղջիկը տեսաւ, հաւնեցաւ ու կարգուեցաւ: Ռահանը ի՞նք  
քուն, բայց բաղդն արթուն էր:

\* \* \*

Զմեռ օրեր էին, բուք ու քամի, գեղին կեանքը դաշտէն քաշ-  
ուած, ամիսփուած տախտերուն, ախոսսագիներուն (1) վրայ եւ  
թոնիրներուն շուրջը, քիչ մը տաք մոխիրի գոլովը, քիչ մըն ալ  
գոմէ չին շունչովն ու խուշքիին (2) պուղովը (3) տաքնալու էրիկ-  
ուները ոոք կը մանէին, կիները ջահրերուն առջեւ կամ կտաւի հո-  
րերուն մէջ կախուած: Մութ ու խոնաւ ներքնատուներէն տը-  
րերուն մէջ կախուած: Մութ ու խոնաւ ներքնատուներէն տը-  
րերը, տըզըր ջահրը (4) կ'ողբար տրտմածայն ու միօրինակ կ'եղա-  
նակէր ցաւի երգի մը պէս. հորերուն սանտերքը (5) մեծաժխոր  
կ'արձագունդէին եւ աւելի մութ անկիւններուն խորը մարդկային  
աչքերու ու զիմագծերու ստուերու պատկերը հազիւ թէ կ'ընդ-  
նըմարուէր:

Ռահանը տանտիկին էր, ի՞նք ալ: Իր պէզիրկեան էրիկը ան-  
թում (6), անհատնում բամպակ գիղած է որ պիտի աղնէ ու մա-  
նէ, մինչեւ իր վերադարձը, որովհետեւ տունէն բացակայ է:

(1) Ախոսսներուն մէջ դրուած տախտ՝ ուր կը նստին ձմեռները:

(2) Այրող թրիք: (3) Տաք, գոլորշի: (4) Ջահրակ:

(5) Կտաւ գործող սանտը (6) Անհատնում:

Դառն ու յուսահատական է վիճակը, անոր համար որ իր մայրը գեղի աղջիկ մեծցուցած չէ զինքը եւ հիմայ իր ծունդերը կը ծեծէ. ո՞չ բամպակին թելէն կը հասկնայ, ո՞չ մասուրայէն ու հենքէն, ոչ ալ մանածին հաստէն ու բարակէն։ Բայց ի՞նչ օգուտ, մօրը գոված լիր աղնող, լիր մանող աղջիկն է, եւ նստած հորին մէջ կը նետէ ու կը բռնէ կկոցը, երբ մինչեւ կէս օր երեք թել հազիւ կը յաջողի վրայ վրայի բերել։ Բարկըցեր է ինք ալ՝ իր մասած թելերուն պէս, տժգոյն, աչքերը փոսն ինկած, մազերը սարդի ջանջուի (1) պէս կ'երերան զլիսուն վրայ ու աչքն ու երեսը կը լեցուին. հոգին ելեր, մարմինն է մնացեր կ'ըսես։

Սակայն բամպակի քուշաները հատնում չունին, ո՞չ այսօր, ո՞չ վաղը եւ ոչ ալ գալ տարի։ Այս պատճառով, Ռահանին մայրը — այդ անսահման միամտութեան օրերուն մէջ — կը խորհի որ միշտոց մը գտնէ՝ որպէս զի աղջիկը վայրկեան մը անգամ առանց հորէն հեռանալու գործը շարունակէ։

Ուստի խոշոր սանով մը խաւիծ կ'եփէ, պաղեցնելէ ետք՝ կը լեցնէ պնակով՝ աղջկան զլիսէն վար. խաւիծն է ճղուելով (2), տարածուելով՝ կ'իջնէ անոր քունքերէն, երեսներէն դար վար, երբ Ռահան լեզուովը աջ ու ձախ կը լզէ կերակուրը, եւ առանց կասեցնելու կամ ընդհատելու կողին երթեւեկը, կը շարունակէ կը-տաւը գործել։

\* \* \*

Ու հեքեաթը կ'ըսէ որ այդ օրերուն քընծմեզաղէկներուն (3) մէկ մանուկը ուռ մը հանած էր կոկորդին մէջ, որուն դեղ ու դարման օգուտ չէին ըրած եւ մանուկը ենթարկուած էր անհնարին տանջանքներու։

Հիւանդ մանուկը տեսնելով Ռահանին այդ տարօրինակ պատկերը — որ անպայման դուարճալի ու զաւեշտական էր, երբ ամբողջովին թաթխուած խաւիծին մէջ, լեզուն մէկ աջ, մէկ ձախ ալտին կը տանէր, մէկ աջ ուսին, մէկ ձախ ուսին՝ լզելու, ուտելու համար — կոկորդալիր քրքիջ մը ունեցաւ, որուն հետեւանքը այն եղաւ որ պալարը պայթի ու ինքը առողջանայ։

Այն ատեն ձիները հարանիք ըրին, տօնախմբութիւն, խրախճանք եղաւ ստորերկրեայ դարպասներուն մէջ, ու երկրորդ օրը երբ Ռահան արթնցաւ, հրաշք, իր բամպակի անթիւ, անհամար քուլաները աղնուած, մանուան ու գործուած էին։

Քընծմեղ աղէկներուն վարձատրութիւնը, փոխարինութիւնն էր։

(1) Սարդի ոստայն։

(2) Ճիւղաւորուելով։

(3) Ճին։

Պէղիրկեանը տուն վերադառնալով, ապշահար, քարացաւ մը-  
նաց զարմանքէն եւ ուրախութենէն, տեսնելով իր բոլոր բամ-  
պակներուն հակերը զատարկուած եւ ամէնքն ալ կտաւի վերած-  
ուած :

Ռահանը նստեր է էրկանը քով՝ հպարտ, բարձրավիզ. բայց  
մտահոգ է, խորհելով թէ քիչ մը ետքը նոր հակեր, բամպակի նոր  
բեռեր կրնան վլիլ իրենց տանը առջեւ, եւ այս անգամ անձարտկ  
կնոջ իր փորձութեանը մէջ կրնայ բռնուիլ, կրնայ վտանգուիլ:

Սիւ բգէզ մը թռելով ներս կուգայ, խոպոտ ձայնով կը բզրզայ  
առիճին քովերը, պատերուն չորս դին: Ռահանն է տեղէն վեր կը  
ցատկէ, կը դիմաւորէ բգէզը՝ ձեռքը տոշակ<sup>(1)</sup> մը բռնած, ու վա-  
զելով անոր ետեւէն, կը հրաւիրէ դալ հանգչելու..

— Էկօ՛, բգէզ մօրքուր, քիչ մի վար էկօ՛, հանգչիր քիչ մը,  
նստիր քիչ մը:

— Կնի՛կ, խենթցա՞ր, ի՞նչ եղար, կը պոռայ պէղիրկեանը շը-  
ւարած, բգէզն ինտո՞ր խօսք կը հասկնայ:

— Ախ, ա՛րիմարդ, կը պատասխանէ Ռահանը, այս բգէզը իմ  
մօրքոյրս էր, տեսնէիր ի՞նչ տնաշէն, ի՞նչ աշխատող կնիկ էր, քա-  
րին ու ջուրին զաղրում կար, իրեն չի կար. առտու բանեցաւ,  
գիշեր բանեցաւ, մանեց ու մանեց, մինչեւ որ պզտիկցաւ, պըզ-  
տիկցաւ, օր մըն ալ բգէզ եղաւ, թռաւ գնաց . . . :

\* \* \*

Երիկը հաւտաց հէքեաթին, ինչպէս դուք պիտի հաւտաք այս  
բոլորին: Պիտի հաւտաք մանաւանդ, երբ իմանաք թէ Ռահանը  
անկէ ետք խաթուն կնիկը եղաւ, ա՛լ մատը մոխիրին չի թաթ-  
խեց: Գեղ մի գեղով երնէկ կու տային իրեն ու իրեն բազդին:

Աղջի՛կ, դուն քուն, բազդդ արթուն:

ՌՈՒԲԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

ՄԵՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ  
 (Չարունակութիւն եւ վեց)

Բ. ՈՒԽՈՒՑՔՎՆԵՐԸ

Երբեմն բարձրագոյն կարգի աշակերտներուն կրասերագոյն  
կարգերու դասեր կը յանձնէին. ատով ո՛չ միայն իրենց ստացած  
հմտութիւններուն մէջ կը մարզուիին, այլ եւ ուսուցչութեան կը  
վարժուէին, ու եթէ ապագ ային ուսուցչութեան ասպարէզը ընտ-  
րէին՝ իրենց կանխաւ ըրած մարզանքները մեծապէս նպաստած

(1) Մինտէր:

Կ'ըլլային։ Ուսուցչութիւնը այսպէս աժնցած չէր՝ մանաւանդ մասնագէտ ուսուցչութիւնը։ այդ անունը կրողները շատ աւելի հըմառ թեան մթերք մը ունէին քան այսօրուանները։ Ուր են մասնագէտի հմտալից ու լուրջ դէմքերը, սիրուած ու յարգուած ամէնէն։ Զեմ ըսեր թէ հմամայ մեր մէջ չկան հմտալից անձնաւորութիւններ, սակայն անոնցմէ շատեր ուսուցչութեան անկման հետեանքով քաշուած են ասպարէզէն եւ հրապարակը աւելի միջակներուն մնացած է, զորս մեր հոգաբարձուներն ու թաղական խորհուրդներու անդամները իբր ստրուկ կը վարձեն ու չմեռնելու չափ սնանելու ամսականով մը կը գործածեն։ Մեր այժմու ուսուցիչներուն մեծ մասը այլ եւս չաշխատիր ու իր հմտութեան պաշարը աւելցնելու ջանադիր ըլլալը։ Յաջողութեան համար նախապատիւ կը համարին պաշտպանութեանց ու կողմնակցութեանց կոթնիլ քան իրենց կարողութեան։

— Կը կարծուէր թէ ուսուցչութեան թեկնածուները քննութեանց ենթարկելով եւ անոնց աստիճանաւոր վկայագրեր տալով կարելի կ'ըլլար ուսուցչութիւնը բարձրացնել սակայն արդիւնքը կարձես հակառակը ցուցուց զի մինչզեռ միայն կարողութիւնը բացարձակ պայման էր ուսուցիչ ընդունուելու՝ այժմ վկայագրերն են՝ զորս ճարպիկներ անուղղակի միջոցներով կը յաջողին ձեռք անցընել եւ անոնց չնորհիւ կը խեն ուսուցչական աթոռները իրենցմէ աւելի հմուտ սակայն նուազ ճարպիկներու ձեռքէն։ Այժմու ուսուցչութեան թեկնածուներու կարողութեան վրայ դաղափար մը կազմնլու համար մարդ ուսուցչական ընտրելեաց քննիչ մասնախումբի անդամ եղած ըլլալու է։ Երբեմն այդ առիթը ունեցած ըլլալուս, հարկ կը համարիմ հոս իմ յիշողութեանս դիմում ընել, քանի մը դէպքեր պատմելով։

— Պատմութեան մասնակտիւ օգնականութեան թեկնածու մը չկրցաւ սահմանել Սկիւթացւոց երկիրն ու Հագարացւոց ի՞նչ ազգ ըլլալը։ Ուրիշ մը չկրցաւ որ եւ է դարու մը (ըստ իր ծանօթութեան) Ասիոյ քաղաքական վիճակն ու մեծ դէպքերը նկարագրել երրորդ մը՝ չկրցաւ ըսել թէ Հռովմայեցիք որոնցմէ առած են իրենց քաղաքակրթութիւնը՝ եւ որոնց ուսուցիչը եղած են։

— Աշխարհագրութեան ուսուցչի թեկնածու մը չկրցաւ ըսել թէ՝ որոնք են Ովկիանիոյ տաք ու պաղ ջրի գլխաւոր հոսանքները, ի՞նչ է անոնց շարժառիթը, եւ ի՞նչ դեր կը կատարեն, թէ ինչո՞ւ մեծ քաղաքները գետերու վրայ հաստատուած են։

— Տեսանք Գրիգոր Մագիստրոսն եւ Յովիան Օձնեցին չճանչցող Հայ լեզուի ուսուցչական թեկնածուներ։

Նշանակ (logarithm) չհասկցող, խորանարդ արմատ մը հանել

չզիտցող, բաղադրեալ տոկոսի տարագ մը բացատրել չկրցող, խորանարդի ինդրի մը լուծման մէջ շուարող թուաբաններ տեսանք :

Իսկ գալով բնապատճական եւ բնագիտական գիտութեանց՝ բարեբազրաքար մասնագէտ ուսուցչի թեկնածուներ չունեցանք, բայց ամէն ատեն որ հարկ էր գիտութեան մասին հարցում մը ուղղել, այնչափ տարօրինակ պատասխաններ կ'ընդունէինք՝ որ կը հարկադրուէինք միայն գիտութեան սահմանը հարցնել. զոր օրինակ՝ ի՞նչ է բոյս մը, ի՞նչ է կենդանին, ի՞նչ է հանքային մարմին մը, սահմանէ՝ բնագիտութիւնը, տուր բնագիտական գլխաւոր երեսոյթներու անունները, ի՞նչ կ'ուսուցանէ տարրաբանութիւնը. եւ շատ քիչեր էին որոնք կրնային պատասխաննել այս տարրական հարցումներուն :

— Իսկ գալով օգնական դաստիարակի թեկնածութեանց, մանաւանդ աղջիկներուն, անկարելի է անոնց տգիտութեան չափը նկարագրել . . . : Ասոնք կը յաջողէին շատ անգամ կանխաւ քընոնիչ մասնախմումրին մէկ քանի անդամները շահիլ, անոնց հետ համաձայնիլ, առաջուց հարցումներ առնել եւ նոյն իսկ . . . գուրով պատրաստուած գրութիւններ՝ իբր քննութեան միջոցին գրուած անցընել տալ, լաւագոյն նօթեր առնել եւ վերջապէս . . . վկայական ստանալ : Եթէ քննիչ մասնախմրին մէջ կան անդամներ որ այդ կարգի ձեռնածութեանց չեն գար, թեկնածուները խոյս կու տան անոնց եկած օրը, կամ կը պահուըտին, ու երբ ան հեռանայ, կրիայի պէս երեւան կ'ելլիւ: Եթէ վերջապէս օձիքնին ձեռք տան՝ կու լան, տկարներու գլխաւոր զէնքը կը գործածեն, դիմումներ կ'ընեն, յանձնարարականներ ձեռք կը ձգեն, Ուսումնական Խօրհրդոյ անդամի մը ազգեցութեան կը կաթնին, մինչեւ իսկ Վարչական ժողովներն ու Պատրիարքարանը անհանգիստ կ'ընեն, եւ վերջապէս կը յաջողին վկայական ձեռք ձգել: Ա՛լ անկէ վերջ անոնց հետ՝ մասնաւորաբար օրիորդներուն հետ՝ չի խօսուիր. գրագէտ են, զգայնիկ բանաստեղծ են, հմտալից ուսուցչունի են, փայլուն վկայագիր ունին. դիմումներ կ'ընեն թաղական խորհուրդներու, հոգաբարձութեանց, Տնօրէնութեանց եւ ուսուցիչներու, ու վերջապէս կը յաջողին՝ մանաւանդ եթէ երբեք . . . ժպտիլ զիտեն՝ պաշտօն մը ձեռք ձգել Պոլսոյ մէջ, եւ յաջորդ տարիները՝ իբր փորձ գաստիարակ կամ դաստիարակուհի գաւառները կ'երթան՝ «փորձ»էն փորձանքի փոխուելու համար:

#### Գ. ՎԱՐԴՅԱ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Վարժարաններու հոգաբարձու մարմինը շատ անդամ թաղին մեծ աղաներէն կ'ընտրուի, եւ ստէպ շատ մեծ յատկութիւններով

օժտուած ըլլալով հանգերձ, դպրոցի լեզուէն չի հասկնար։ Հետեւաբար, փոխանակ՝ ըստ իրենց պաշտօնի պահանջին՝ միայն դըպրոցներու հոգը բառնալու՝ այսինքն նիւթական պէտքը հոգալու եւ հայթայթելու՝ դպրոցին ու սումնական ինսդիրներուն կը խառնըւի, Տնօրէնութեան գործերուն մէջ կը մտնէ, ուսուցչաց հրամաններ ու հրահանգներ կու տայ, իր պաշտպանած թեկնածուն առաջ կ'անցընէ, գլուխ չծուղ պարտածանաչ ուսուցիչը կը յանդիմանէ կամ կը հրաժարեցնէ, դասի մը ջնջումը կը պահանջէ, ուրիշի մը յաւելումը կը հրաժայէ, վերջապէս ամէն վայրկեան վարժարանին կանոնաւոր ընթացքը կը խանգարէ։

Հոգաբարձուները լաւ կ'ընեն որ երբեք դպրոցի ուսումնական ու ներքին ինսդիրներուն չխառնուին, հոգ տանին միայն ընտրել արժանաւոր Տնօրէն մը եւ անոր յանձնեն ամէն ինչ։

Եթէ երբեք վարժարանի պիտութին չի ներեր կարող Տնօրէն մը ունենալ՝ ջանալու է որ Հոգաբարձութեան մէջ գտնուի դպրոցի լեզուէն լաւ հասկցող անդամ մը՝ որ ստանձնէ վերին Տնօրէնութիւնը, եւ բառականանալու է Տեսուչով մը։

Տնօրէն եւ Տեսուչ բառերուն ու պաշտօններուն սահմանը հասկցուած չէ մեր մէջ, եւ ստէպ կը չփոթուի իրարու հետ։ Տնօրէն մը վարժարանին պետը, հայրն ու ղեկալարն է. ան ուսուցիչներ կ'ընտրէ կամ կը հրաժարեցնէ, ամսական կ'որոշէ, կ'աւելցընէ կամ կը զեղչէ, պաշտօնեաներու հրահանգներ կու տայ, մեծ յանցանքներու առթիւ աշակերտներուն պատիժներ կը տնօրինէ, առանց շատ անգամ անոնց բուն շարժառիթը ծնողքին ու նոյն իսկ Հոգաբարձութեան յայտնելու, կը կազմակերպէ դպրոցական հանդէսները, վարժարանին հաշիւները կը բռնէ, այցելուները կ'ընդունի ու զանոնք կ'առ աջնորդէ։ Առանց իր հրամանին եւ ընկերակցութեան, նոյն իսկ Հոգաբարձութիւնը չի կրնար այցելել վարժարանը. ինք միջնորդ մըն է ուսուցչական մարմնին եւ Հոգաբարձութեան միջեւ. առանց իր զիտակցութեան ուսուցիչ մը չի կրնար դպրոցական ինսդիրի մը առթիւ բանակցիլ Հոգաբարձութեան անդամի մը հետ։ Եռամօնայ եւ միամեայ տեղեկագրեր կը մատուցանէ Հոգաբարձութեան, ստէպ կը մասնակցի Հոգաբարձութեան նիստերուն, ուր իլր խորհրդատու ձայն ունի. վերջապէս Տնօրէնը բարյական ջիղն է վարժարանի մը. առանց անոր նորդին, Հոգաբարձութիւնը քայլ մը առնելու չէ։

Շատ աւելի սահմանափակ է Տեսչին պաշտօնը։ Տեսուչը՝ դըրուած կանոններու գործադրութեան հոկող պաշտօնեայ մըն է. ինք չի կրնար որ եւ է հեղինակութիւն ունենալ. Հոգաբարձութիւնը կամ Տնօրէնութիւնն է որ կու տայ հրահանգներն ու կանոնները, եւ

Տեսուչը միայն ծրագրի ու կանոնագրի հրահանգներուն գործադրութեան կը հսկէ: Բատ մեզ, Հոգաբարձութեան եւ ուսուցչական մարմինն միջեւ միջնորդի գերը զոր ունի, շատ սահմանափակ է: Մեր վարժարաններու գլուխ անցնողները աւելի Տեսուչներ են քան թէ Տնօրէններ. նախ՝ զի հրապարակի վրայ քիչեր կան վարժարան կառավարելու կարող, ու գտնուածներն ալ այդ ասպարէզին մէջ պէտք եղած վարձատրութիւնը չստանալնուն՝ ուրիշ ասպարէզ ընտրած են:

Ուստի, կամ պէտք եղած զոհողութիւնը յանձն առնելով վարժարանները կարող տնօրէններու յանձնելու է, եւ անոնց գործին միջամտելու չէ, եւ կամ ջանալու է Հոգաբարձութեան անդամներուն մէջ գոնէ զպրոցի լեզուէ լաւ հասկցող անդամ մը գնել, որ Տնօրէննութիւնը վարէ, ու գոհանալու է Տեսուչով մը, որ աւագուստուցիչներէն կ'ընտրուի եւ աւելի դիւրաւ կը գտնուի:

\* \* \*

Մեր պատանիներու մտային հողը որչափ բերրի ու պարարտ եղած ըլլայ՝ կարելի չէ վերոյիշեալ պայմաններով աւելի արդիւնաւոր արտադրութիւն մը ունենալ: Մինչեւ որ մեր վարժարաններու ծրագիրները լեզուներու մասին հիմնական ծանօթութեամբ, զրական եւ դիտական ուսմամբ ճոխացած չըլլան, ուսուցչութեան համար աւելի կարող ու հմտալից անձնաւորութիւններ չընտրուին, ու վարժարանները իրենց զլուխը չունենան բացարձակ իրաւունք վայելող ձեռնհաս Տնօրէններ, եւ կամ գոնէ Հոգաբարձութեան անդամներէն մէկը կարող ըլլայ այդ գերը կատարելու, աջակցութեամբ Տեսչի մը՝ անհնար է որ մեր վարժարանները աւելի արդիւնաւոր դառնան եւ գործի մարդեր պատրաստեն:

ՏՈԳԹ. Ն. ՏԱՂԱՄԱՐԵԱՆ

«ԾԱՂԻԿ»Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ. — Անգամ մըն ալ կը յիշեցնենք թէ «Ծաղիկ»ի յաջորդ հինգերորդ թիւը չպիտի դրկենք գաւառային այն բաժանորդներուն՝ որոնք մինչեւ անոր հրատարակութեան օրը (10 նոյեմբեր) մեզի հասցուցած չեն ըլլար իրենց բաժնեգինը: Կը յուսանք որ այս ծայրակեղ միջոցին դիմելու չեն հարկադրեր մեզ, մտաբերելով մանաւանդ սա կէտը թէ իրենց բաժնեգին անկորուստ մնալը բացարձակապէս ապահոված ենք արդէն:

# ՖԵՄԻՆԻԶՄ!

Ա.

Լայնանիստեան Միհրան՝ քսանը նոր գրկած բարեկազմ ու գեղադէմ երիտասարդ մը, բաւական զարգացած եւ ուսեալ, պաշտօնեայ ծանօթ յանձնակատարի մը քով:

Բանի մը ամիս առաջ ամուսնացած է արդէն իսկ երկրորդ երիտասարդութեան շրջանին հասած այրի կնոջ մը հետ,— աղջիկ-նութեանը անունով Մինէ Ամրակումեան,— կատարեալ «պա-ոլիչօ» մը, կէս մը երաժիշտ, կէս մը նկարիչ, մասնաւորաբար ծանօթ իր կատաղի ֆէմինիսթ մը: Կ'ըսեն թէ իր ֆէմինիսթի հակումներուն զոհ գացած են առաջին երեք ամուսինները, որոնցմէ վերջինէն բաւական կլորիկ հարստութիւն մը ժառանգած է:

Լայնանիստեանի ծնողքը զուր տեղը իրենց զաւկին ամուսնութեան հակառակելէ վերջ, որոշած են ամէն յարաբերութիւն խզել հարսին հետ. նոյն իսկ պասկին ներկայ չեն գտնուած:

Միհրան՝ յուսախաբ եղած է այդ ամուսնութենէն: Կինը, առագաստի գիշերէն իսկ զինքը տաղտիացուցած է իր ֆէմինիսթի անտանելի պահանջումներով: Յետոյ, յաջորդաբար, սկսած է կապտել այն իրաւունքները որոնց տէր պէտք է մնար ինք, իրը էրիկ մարդ, եւ որոնք շատ խորթ պատշաճութիւն մը կ'առնէն կնոջ մը քով: Այսպէս՝ կինը հետզհետէ ձեռք անցուցած է իր ամսականը, եւ ամէն օր տասը զրուց միայն կը չնորհէ իրը գրանի ծախք, ստիպած է զինքը որպէս զի զեղչէ ծնողքին տալիք այցելութեանց թիւը, եւ հազիւ օրական վեց սիկառ ծիսելու թոյլարութիւն կ'ընէ: Ու տակաւին տարին կէս իսկ չէ եղած իրենց ամուսնակալէն ի վեր:

Ամէն օր նոր տարօրինակութիւն մը տան մէջ, ամէն օր նոր ոտնձգութիւն մը իր էրիկմարդու իրաւունքներուն վրայ: Միհրան՝ ինքնին թոյլ, աննկարագիր, զօրաւոր ազգեցութեան մը ձեռքը ամէնէն հլու գործիքը դառնալու տրամադիր, եւ կամքէ ու իտէալէ բացարձակապէս զուրկ, տակաւ վարժուած է այդ տարօրինակութեանց, — զորս կինը «ինքնատպութիւններ» կ'անուանէր, — ու կը թողու որ ուզածը ընէ:

Այն օրը, տօն ըլլալուն, կանուխ դարձած է թէփէ Պաշը ստորոտը գտնուող այն աբառթըմանը ուր կը բնակին իրենց ամուսնութենէն ի վեր: Կինը՝ մտերիմներու ընդունելութեան յատկացուած պղտիկ սենեակն է, անկիւնի բազմոցին վրայ երկնցած,

Ճեռքը Տիկին Տիւսաբի վէպերէն մէկը։ Միհրան հաղիւ բարեւած,  
տիկին Լախանիստեան զինքը կը դիմաւորէ։

Տիկին Ն. — Ինձի նայէ՛, Միհրան, շատ օռիժինալ բան մը մը-  
տածած էի, այսօր յայտնեմ քեզի ։ ։

ՊԱՐՈՆԸ. — Ալրդէն ո՞ր մտածածդ օռիժինալ չէ։

Տիկին Ն. — Սքանչելի բան մը ։ ։

ՊԱՐՈՆԸ. — Ինչպէս միշտ։

Տիկին Ն. — Հիանալի ։ ։

ՊԱՐՈՆԸ. — Կը հաւատամ։

Տիկին Ն. — Երեւակայէ՛, բոլոր կիներն ալ պիտի նախանձին  
իզմէ ։ ։ իսկ ֆէմինիսթները ։ ։ օ՞ն, մի՛ հարցներ ։ ։

ՊԱՐՈՆԸ. — Այդքան օռիժինալ ։ ։

Տիկին Ն. — Նոյն իսկ աւելի։

ՊԱՐՈՆԸ. — Բայց ի՞նչ է ։ ։

Տիկին Ն. — Ֆէմինիզմի կը հաւատաս, անանկ չէ՞ ։ ։

ՊԱՐՈՆԸ. — Մոլեռանդ առաքեալ մը դարձուցիր զիս, ինչպէս  
հաւատամ։

Տիկին Ն. — Կը հաւատաս նաեւ թէ կիները շատ մը բաներու  
մէջ գերազանց են այրերէն ։ ։

ՊԱՐՈՆԸ. — Սրբապղծութիւն մը պիտի ըլլար հակառակը պըն-  
գելւ ։ ։

Տիկին Ն. — Թէ կիները միշտ այնքան շատ յատկութիւն ու-  
նին, որչափ չեն կրնար ունենալ այրերը ։ ։

ՊԱՐՈՆԸ. — Բայց անշուշտ։

Տիկին Ն. — Ուրեմն կ'ընդունիս որ կիները ինքզինքնին այրե-  
րէն նախագաս ցոյց տալու համար իրաւունք ունին ամէն բան  
ընելու ։ ։

ՊԱՐՈՆԸ. — Հարկա՛ւ։

Տիկին Ն. — Ե՛ս ուրեմն, հիմայ ըսեմ թէ ի՞նչ էր մտածածս ։ ։

ՊԱՐՈՆԸ. — Անհամբերութեամբ մտիկ կ'ընեմ ։ ։

Տիկին Ն. — Ահա՝ թէ ինչ է ։ ։ այսունետեւ ես իմ ծննդեան  
մականունս պիտի կրեմ, եւ գուն ալ, փոխանակ Միհրան Լայնա-  
նիստեանի՝ Միհրան Ամբակումեան պիտի ստորագրես։

ՊԱՐՈՆԸ. — (Ապշահար) Բայց ։ ։

Տիկին Ն. — Բայցի մայցի գուռ մի՛ բանար նորէն ։ ։ ո՞վ է  
այս տան էրիկմարդը, ես չեմ ։ ։ ի՞նչ կ'ըսէ ֆէմինիզմը ։ ։

ՊԱՐՈՆԸ. — Սակայն ։ ։

Տիկին Ն. — Սակայն ալ ինչ է ։ ։ ֆէմինիզմի չե՞ս հաւատար։

ՊԱՐՈՆԸ. — Այո՛, բայց ։ ։

Տիկին Ն. — Կիներու գերազանցութիւնը չե՞ս ընդունիր։

ՊԱՐՈՆԸ. — Կ'ընդունիմ, միայն թէ . . .

ՏԻԿԻՆԸ. — իրաւունք չե՞ս տար որ կիները ինքզինքնին այրերէն գերադաս ցոյց տան . . .

ՊԱՐՈՆԸ. — կու տամ, օրտանց կու տամ այդ իրաւունքը . . . սակայն մտածէ՛ որ . . .

ՏԻԿԻՆԸ. — Ես մտածեցի արդէն . . . նոյն իսկ այցաքարտերը պատրաստել տուի, նայէ՛ . . .

ՍԵՆԵՎԱԿԻՆ մէջտեղը դրուած սեղանի մը վրայէն կ'առնէ այցաքարտի երեք տուփեր, եւ իւրաքանչիւրէն մէյ մէկ արցաքարտ հանելով կը ներկայացնէ ամուսնին :

ՏԻԿԻՆԸ. — Նայէ՛, իմս ամէնէն գեղեցիկն է, «Տիկին Մինէ Ամբակումեան», յետոյ մեր երկուքինը միասին՝ «Տիկին եւ Տէր Ամբակումեան» . . . Տիկինը դիտմամբ առաջ դնել տուած եմ . . . ասոր ալ գիրը գէշ չէ . . . աս ալ քուկդ է, «Մինրան Ամբակումեան» . . . գիրը քիչ մը պղտիկ է, բայց վերջապէս կը կարդացուի . . . ամէնքն ալ աղուոր են, ճաշակաւոր են, անանկ չէ՞ . . .

ՊԱՐՈՆԸ. — Շատ աղուոր, շատ ճաշակաւոր . . . բայց անուշս . . .

ՏԻԿԻՆԸ. — (Բուռն զարժումով մը) Ի՞նչ ըսիր . . .

ՊԱՐՈՆԸ. — (Զարմացիոտ) Բան մը չըսի . . .

ՏԻԿԻՆԸ. — Ի՞նչպէս չէ, ածական մը տուիր . . .

ՊԱՐՈՆԸ. — Այո՛, անուշս ըսի . . .

ՏԻԿԻՆԸ. — Չը՛լլար, չըլլար, փաղաքչիշ ածականները շողոքորթութեան արդիւնք են, կը նու ասատացնեն, կը ստորնացնեն . . . որչափ ատեն որ էրիկմարդիկ ինքզինքնին կիներէն գերազանց կը նկատէին, ուզածնուն պէս ածական կը շուայլէին մեզի՛ իրը շնորհ, իրը ողորմութիւն . . . հիմայ սակայն, մեր գերազանցութիւնը անվիճելի դարձած է . . . մենք ձեզ պիտի շողոմնք, անուշս, հոգիս, աղուորիկս . . . հասկցա՞ր . . .

ՊԱՐՈՆԸ. — (Որ բան մը չէ հոտված) Հասկցայ :

ՏԻԿԻՆԸ. — Ես ալ այսօր մտածեցի . . . գեռ այդ մասին աւելի երկարօրէն պիտի գրեմ Մառսէլ Բոէվոյի հակաֆէմինիսթ հրէ՛ շութիւններուն նուիրուած քննադատականի մը մէջ՝ զոր ֆրանսերէն հանդէս մը պիտի հրատարակէ . . . միշտ աղուոր բաներ կը մտածեմ, չէ՞ . . .

ՊԱՐՈՆԸ. — Ճիշդ է . . .

ՏԻԿԻՆԸ. — Եւ դուն ոչինչ կրնաս մտածել . . . դուն ոչնչութիւն մըն ես իմ քովս, անանկ չէ՞ . . .

ՊԱՐՈՆԸ. — (Ոնուշաղիր) Այո՛, իրաւունք ունիս . . .

Դուռը կը բացուի եւ սպասուկին ներս կը մտնէ :

ՍՊԱՍՈՒՀԻՆ. — Էֆէնտի, Մանուկ Գառանեան անունով մարդ մը կայ դուրսը, ձեզ կ'ուզէ . . .

ՊԱՐՈՆԸ. — (Ռերախ) Հա՛, վե՛րջապէս . . . սա տունին գործին համար է . . . սալօնը տա՛ր . . . շո՛ւտ . . .

ՏԻԿԻՆԸ. — (Սպասուհին կեցնելով) Կեցիր նայինք, ի՞նչ անուն տուաւ այդ մարդը . . .

ՍՊԱՍՈՒՀԻՆԸ. — Լայնանիստեան Միհրան էֆէնտին հո՞ս է, հարցուց:

ՏԻԿԻՆԸ. — (Կրրոտ) Նորէն Լայնանիստեան . . . չը՛լար, հոս ատ անունով մարդ չկայ . . . զնա՛ այսպէս ըսէ եւ ճամբու զիր, շո՛ւտ . . .

ՊԱՐՈՆԸ. — (իր կարգին սպասուհին կեցնելով ու խօսք կնոշը ուղղելով) Ճանըմ, անո՛ւշս, ի՞նչ կ'ըսես . . .

ՏԻԿԻՆԸ. — (Ա՛լ անելի կրրոտած) Քեզի չըսի՞ որ անուշս, լեռ զիս չպիտի ըլլայ ասէ վերջը . . . (Սպասուհիին) շո՛ւտ զնա ճամբու զիր կ'ըսեմ կոր քեզի . . .

ՊԱՐՈՆԸ. — (Սպասուհիին ճախ թեւեն բռնելով) Բայց մարդը կարեւոր գործի մը համար եկած է . . .

ՏԻԿԻՆԸ. — (Սպասուհիին աջ թեւեն բռնելով) Քու մականունդ տալը ֆէմինիզմի հակառակ է . . . ես իմ տանս մէջ ֆէմինիզմի հակառակող ոչինչ կը թոյլատրեմ, կը լսէ՞ք . . . ատիկա զիս նաև խատել կը նշանակէ . . . (Սպասուհիին դեպի դուռը քաշելով) շո՛ւտ, գնա՞ ըսածիս պէս ըրէ . . .

ՊԱՐՈՆԸ. — (Սպասուհիին դեպի ներս քաշելով) Կարեւոր գործ է կ'ըսեմ կոր, փախցնենք նէ զէլ կ'ըլլայ . . . Մինէ՛, ձգէ՛ Ասուուածդդ սիրես . . .

ՏԻԿԻՆԸ. — Ի՞նչ, Մինէ՛ . . . եւ, առանց տիկինի՛ . . . ի՞նչ կոշտութիւն է աս, հրէ՛շ, մարդասպա՞ն, պիտի մեռցնե՞ս զիս . . .

ՊԱՐՈՆԸ. — (ինքզինքեն ելած) Ձգէ՛ կ'ըսեմ կոր . . . (Սպասուհիան շարժումով մը) ապա թէ ո՛չ . . .

ՏԻԿԻՆԸ. — Ապա թէ ոչ, ի՞նչ . . . սպառնալի՞ք կ'ընես կոր . . . կը սպառնայ կոր, Աստուած իմ . . . (Սպասուհիին) Լոեցի՞ր, կը սպառնայ կոր . . . (Ամուսնին դառնալով) Կեցի՞ր, ես քու չափու կու տամ . . . Կեցիր մէյ մը սա մարդը ճամբեմ . . .

Սպասուհիին թեւը ձգելով սենեակէն դուրս կը խոյանայ: Աբառոթը մանին դրանը առաջքէն սարասափելի ժխոր մը կը փրթի: Տիկինը՝ կրքոտած՝ հիւրը ճամբու կը զնէ կատաղի խօսուած քով մը՝ որմէ հազիւ քանի մը բառեր կը լսուին սենեակէն. — Լայնանիստեան . . . չկայ . . . կ'արգիլեմ ամէն մարդու . . . բերան առնելլ . . . նախատել . . . սխալ դուռ . . .

անարդանք է ասիկա . . . ֆէմինիզմ . . . կիները գե-  
րազանց . . . ձեր կինը . . . եթէ չգիտեր . . . դաս  
առնէ . . . թող հոս դայ . . .

Բ.

Տասը վայրկեան վերջ, միեւնոյն սենեակին մէջ :  
Տիկինը, անկինի բազմոցին վրայ նստած՝ կրօսու՝  
լրագիր մը կը բզքտէ: Պարոնը թիկնաթոռի մը մէջ  
թաղուած է, ականջները կախ, ծեծ կերած շան մը  
պէս:

ՏԻԿԻՆԸ.—(Զեռքի լրագրին յետին շերտը բգրտել վերջ) Զայ-  
նըդ չե՞ս հաներ . . .

ՊԱՐՈՒՆԸ.—(Երկչուտ շեղտով մը) Ի՞նչ կ'ուզես որ ըսեմ . . .

ՏԻԿԻՆԸ.—Նախ յոգնակի խօսէ . . . որովհետեւ հիմայ դուն  
յանցաւոր մըն ես հօս, եւ ես գատաւոր մը . . .

ՊԱՐՈՒՆԸ.—(Սրտնեղ) Աստուածդ սիրես, ի՞նչ եղեր ես այսօր . . .

ՏԻԿԻՆԸ.—Նախ յոգնակի կ'ըսեմ կոր քեզի . . .

ՊԱՐՈՒՆԸ.—(Համակերպելով) Շատ աղէկ, յոգնակի կը խօսիմ . . .

ՏԻԿԻՆԸ.—(Հանդիսանորութեամբ) Պահ մը առաջ զիս նախա-  
տեցիր, յանցանք առաջին . . . ինծի սպառնացար, յանցանք եր-  
կրորդ . . . խօսքս մտիկ չըրիր, յանցանք երրորդ . . . կ'ընդունի՞ս  
թէ յանցաւոր ես . . .

ՊԱՐՈՒՆԸ.—Բայց . . .

ՏԻԿԻՆԸ.—Առարկութիւն չեմ ուզեր . . . կ'ընդունի՞ս յանցա-  
ւոր ըլլալդ . . . այո՞ կամ ո՞չ . . .

ՊԱՐՈՒՆԸ.—(Անուշի կապել ուզելով) Շատ աղէկ, ես եմ յան-  
ցաւորը . . .

ՏԻԿԻՆԸ.—Լաւ ուրեմն, խոստովանութիւնդ ոչինչ կը պակ-  
սեցնէ յանցանքներուդ մեծութենէն, որովհետեւ ծանրացուցիչ  
պարագայ մըն ալ կայ . . . սպասուհիին ներկայութեամբ գործը-  
ւած ըլլալնին . . . նախ . . .

ՊԱՐՈՒՆԸ.—Կատա՞կ կ'ընես . . . ո՞չ, այսինքն՝ ներողութիւն . . .  
կատա՞կ կ'ընէք . . .

ՏԻԿԻՆԸ.—Հիմայ կը տեսնենք . . . նախ, իբր առաջին պա-  
տիժ, գրպանի գրամդ տասնէն եօթի կ'իջեցնեմ . . .

ՊԱՐՈՒՆԸ.—Բայց եօթը զրուշով . . .

ՏԻԿԻՆԸ.—Քու գիտնալիք բանդ է վերջապէս . . .

ՊԱՐՈՒՆԸ.—Ցերեկուան կերակո՞ւրս . . .

ՏԻԿԻՆԸ.—Եթէ չբաւէ՝ անօթի կը մնաս:

ՊԱՐՈՆԸ. — ՎԵՐԴՅԸ . . . ԵԹԷ ԵՐԲԵՐ հիւանդանամ . . .

ՏԻԿԻՆԸ. — ԲԺԻՉԿԻՆ ես կը վճարեմ, մի՛ վախնար . . . անց-  
նինք . . . իբր երկրորդ պատիժ՝ իրիկուները փոխանակ կէսին  
տուն գալու, տասնըմէկուկէսին պիտի գաս . . .

ՊԱՐՈՆԸ. — ԱՆԿԱՐԵԼԻ է . . .

ՏԻԿԻՆԸ. — ԻՆՀՈ՞ւ . . .

ՊԱՐՈՆԸ. — ՈՐՈՎԻՆԵՄԵԼ գործո չի ներեր . . .

ՏԻԿԻՆԸ. — ԳՈՐԾՈՂ երեսի վրայ կը ձգես . . .

ՊԱՐՈՆԸ. — ԲԱյց զիս կը վռնտեն . . .

ՏԻԿԻՆԸ. — Ես կը բարեխօսեմ . . . Կ'ԸՆԻՄ թէ պատիժ ունէիր . . .

ՊԱՐՈՆԸ. — ԱՄԱՆԿ բան Կ'ԸԼԱՇ . . .

ՏԻԿԻՆԸ. — ԻՆՀՈ՞ւ չպիտի ըլլայ . . . ԵԹԷ վռնտեն ալ, վար-  
պետին տեղը կ'անցնիս . . . անպիտանը պիտի ճամբեմ արդէն,  
որովհետեւ կերակուրները բոլորովին անհնամցուց . . . ասով թէ  
անոր ամսականը շահած կ'ԸԼԱՆՔ, եւ թէ ֆէմինիզմը կը յաղթա-  
նակէ . . . ինչ որ է, աս ալ անցնինք . . . իբր երրորդ պատիժ՝  
բնա՞ւ սիկառ չպիտի ծխես . . .

ՊԱՐՈՆԸ. — ԲԱյց արդէն . . .

ՏԻԿԻՆԸ. — Այո՛, օրական վեց հատի հրաման ունէիր . . .  
բայց ա՛լ բնաւ չպիտի ծխես . . .

ՊԱՐՈՆԸ. — (Ձեռքի շարծումով մը խօսքը շեղտելով) ԶԸԼԱՇ . . .

ՏԻԿԻՆԸ. — Ուշագրութիւն ըրէ, անհնագանդութիւն մըն է  
ատիկա . . .

ՊԱՐՈՆԸ. — (Հաստատամտութեամբ) Ի՞նչ Կ'ՕՒԳԷ ըլլայ . . .  
չե՛մ կրնար սիկառը ձգել . . .

ՏԻԿԻՆԸ. — Ուրեմն իբր չորրորդ պատիժ՝ ճնողքիդ տունը չպի-  
տի երթաս ասկէ վերջ . . .

ՊԱՐՈՆԸ. — ԲԱյց ա՛լ չափը անցուցիր . . . ցուցիք . . .

ՏԻԿԻՆԸ. — Ըմբռոտութիւն . . . ուրեմն իբր հինգերորդ պա-  
տիժ . . .

ՊԱՐՈՆԸ. — (Ոտքի ելլելով) Է՛ Է՛ Է՛ . . . ալ երկար ըրիր . . .

Բարկացած՝ գուրս կ'ելլէ սենեակէն, եւ շունչը  
փողոցը Կ'առնէ, առանց իսկ ետին նայելու :

Գ.

Փողոցը, գէպի թէփէ Պաշի երկարող ճամբուն  
վրայ, գրեթէ ժառտէնին առջեւ, զպրոցական վա-  
ղեմի ընկեր մը՝ Միհրդատ Կէօզիւմեան՝ կը կեցնէ  
զինքը, ու կը հարցնէ զարմացկոտ շեշտով մը. —

ՄԻՀՐԴԱՏ. — Խե՛ր ըլլայ, Միհրա՛ն, ատ ի՞նչ երեւոյթ է . . .

ՄիջըԱն. — (Յանկարծակիի եկած) Ա՛հ, դուն ես, Միհրդատ,  
որչափ տաեն կայ որ իրար չէինք տեսած . . . ի՞նչպէս ես նա-  
յինք . . .

ՄիջըԴԱՏ. — Զիս մի՛ հարցներ բնաւ. ես ե՞րբ դէշ եղած եմ  
որ . . . բայց դո՞ւն ինչ ունիս . . . ատ ի՞նչ երեւոյթ է . . .

ՄիջըԱն. — Ի՞նչ կայ որ . . .

ՄիջըԴԱՏ. — Ի՞նչ պիտի ըլլայ, յուզարկաւորութենէ դարձողի  
գէմք մը . . . սոսկումով լեցուն նայուածք մը . . . յուսահատ  
մարդու մտազբաղում մը . . . տակուին շարե՞մ . . .

ՄիջըԱն. — Ա՛խ Միհրդատ, մի՛ հարցներ, չա՛տ դժբաղդ եմ . . .

ՄիջըԴԱՏ. — Բայց ինչո՞ւ . . . կ'երեւայ թէ ամուսնացար . . .

ՄիջըԱն. — Այո՛, եւ զո՞ւն . . .

ՄիջըԴԱՏ. — Ես նախընտրեցի ամուրի մնալ . . . ու շիտակը  
քեզ սա վիճակիդ մէջ տեսնելով՝ կը մտածեմ թէ շատ ալ ան-  
խելք բան մը չեմ րրեր, ընդհակառակը . . .

ՄիջըԱն. — Մի՛ հարցներ, մի՛ հարցներ . . .

ՄիջըԴԱՏ. — Ուրեմն այդքան դժբաղդ ես . . .

ՄիջըԱն. — Օ՛հ, մի՛ հարցներ, մի՛ հարցներ . . .

ՄիջըԴԱՏ. — Եկո՛ւր ժառատէն մտնենք, քիչ մը կը կադդուր-  
ուիս . . . ես ալ արգէն հետաքրքիր եմ դժբաղդութեանդ պատ-  
ճառը իմանալու . . . թերեւս կարենամ բան մը ընել . . . ո՛վ  
գիտէ . . . եկո՛ւր, ներսը կը պատմես ամէն բան :

Երկուքն ալ ժառատէն մտնելով սեղանի մը  
շուրջը կ'անցնին ու գարեջուր բերել կու տան :  
Միհրան կը պատմէ իր ամուսնական ողիսականը,  
կարելի եղած ամէն մանրամասնութեամբ, առանց  
բան մը ծածկելու : Միհրդատ՝ ամէն մէկ յայտնու-  
թեան տեղէն վեր կը ցատկէ, անորոշ բացագանչու-  
թիւններ արձակելով :

ՄիջըԱն. — (Ամեն բան պատմելի վերջ) Հիմայ հասկցա՞ր թէ  
որչափ դժբաղդ եմ . . .

ՄիջըԴԱՏ. — Բայց ատիկա հրէշութիւն է . . . ատոր կին չեն  
ըսեր, իժ կ'ըսեն . . . օձ կ'ըսեն . . .

ՄիջըԱն. — Ի՞նչ ընեմ հիմայ, ի՞նչ խորհուրդ կու տաս . . .

ՄիջըԴԱՏ. — Կեցիր նայինք . . . վայ սատանի ձագ . . .  
ուրկէ ալ գտեր ես . . .

Միհրդատ կը սկսի մտածել. յետոյ յանկարծ, կը  
ժպտի՝ այլանդակ, գրեթէ սագայէլական արտայա-  
տութիւն մը տալով գէմքին :

ՄիջըԱն. — (Անհամբեր եւ յուսալից) Ի՞նչ մտածեցիր . . .

ՄիջըԴԱՏ. — Կ'ըսեմ վերջէն . . . դուն հիմայ սա գարեջուրդ  
խմէ, ու կը տեսնուինք . . .

ՄԻՀՐԱՆ. — Աստուածդ սիրես ըսէ՛ . . .

ՄԻՀՐԴԱՏ. — Ինենթութիւն պէտք չէ . . . հոս եմ վերջապէս . . . չպիտի փախչիմ . . . ինչ կայ որ այդքան անհամբեր կը դառնաս . . .

ՄԻՀՐԱՆ. — (Խեղձուկ շեղտով մը) Զե՛ս գիտեր Միհրդատ, ներս արիւն կը քալէ կոր . . . որչա՛փ շուտ ազատիմ այս խոռվաքէն, այնքան աղէկ պիտի ըլլայ ինծի . . .

ՄԻՀՐԴԱՏ. — (Յատկանշական ծպիտով մը շրբունքը պրկելով) Կինդ այդ պահանջումները ըրած ատեն միւս խնդրին ինչ աչքով կը նայի . . .

ՄԻՀՐԱՆ. — Ո՞ր խնդրին . . .

ՄԻՀՐԴԱՏ. — Հոգեբանականին՝ ինչպէս կ'ըսեն, չհասկցա՞ր . . . Կնոջ է՛ն պայմանադրական իրաւունքին . . .

ՄԻՀՐԱՆ. — (Վերջ ի վերջոյ նասկցած) Ինչ որ ալ ըլլայ . . . Կոռւած ըլլանք կամ ո՛չ, մի՛շտ պահանջկոտ է այդ մասին :

ՄԻՀՐԴԱՏ. — Օ՛խ, ա՛տ աղէկ . . .

ՄԻՀՐԱՆ. — Ինչու . . .

ՄԻՀՐԴԱՏ. — Օ՛խ, օ՛խ . . .

ՄԻՀՐԱՆ. — Բայց . . .

ՄԻՀՐԴԱՏ. — Փրկուեցա՛ր, Միհրան, փրկուեցար . . .

ՄԻՀՐԱՆ. — Սակայն . . .

ՄԻՀՐԴԱՏ. — Սակայնը մէկդի . . . քեզի փրկուեցար կ'ըսեմ կոր . . . այս իրիկուընէ իսկ ննջասենեակդ զատել կու տաս, եւ ամէն բան ինքնիրենը կը կարդաղրուի . . . բայց մէկ պայմանաւ . . .

ՄԻՀՐԱՆ. — Ի՞նչ . . .

ՄԻՀՐԴԱՏ. — Մինչեւ որ կինդ իր Փէմինիսթի յիմարութիւնները բոլորովին չլքէ, ննջասենեակդ չես միացներ, կը հասկնա՞ս . . . եթէ պզտիկ մը տեղի տաս՝ ամէն բան կ'աւրես . . . քե՛զ նայիմ, միակ յոյսդ աս է . . . աղէ՛կ գիմացիր . . .

ՄԻՀՐԱՆ. — (Տակարին տարակոյսի մէջ) Վատա՞հ ես որ օգուտ պիտի ընէ :

ՄԻՀՐԴԱՏ. — Երկու շաբաթ չանցած՝ կինդ Փէմինիզը պիտի ուրանայ . . .

Դ.

Տասը օր վերջ Տիկին Լայնանիստեան իսկապէս հրաժարած է իր Փէմինիսթի յաւակնութիւններէն: Ամուսինը, հիւանդութիւն մը պատճառ բռնելով բաժած է ննջասենեակը, բայց ինք հասկցած է թէ այդ հիւանդութիւնը պարզ պատրուակ մըն է, եւ ամէն

կարգի ստորնացումներով կ'աշխատի ամուսնին սիրտը առնելու, իր կողմէ պատրաստել տրուած այցաքարտերը արդէն իսկ այրած է ամուսնին աչքերուն տակ, եւ ֆէմինիզմի խօսքն անդամ չըներ, Միհրան՝ տիրացած է իր ամսականին՝ զոր ուզածին պէս կը վատնէ, եւ գիշերուան ո՛ր ժամուն որ ուզէ, այն ժամուն տուն կը դառնայ: Եւ սակայն, զեռ անկողինները չեն միացած:

Կիրակի առտու մը, տիկին Լայնանիստեան վերջին ծայր փաղաքանքով կը մօտենայ ամուսնին, ու գրեթէ անոր ծունկերուն վրայ նստած, կը սկսի այտերը շոյել նազանքով:

Տիկինն. — Չա՛ր, որչա՛փ ժամանակ կայ որ անուշ խօսք մը չես ըսած ինձի . . . ուր է, առաջ շարունակ հրեշտակս, հոգիս, սէրս, կեանքս կ'րսէիր . . . հիմայ սակայն . . .

ՊԱՐՈՆՆ. — (Որ ա՛լ տեղի տալու ժամանակը հասած կը նկատէ) Ե՞ս չար եմ . . . հոգիս . . . իզմէ բարի ամուսին մը . . . մտածէ՛ անդամ մը . . .

Տիկինն. — Գիտե՛մ, պէտք չունիս ըսելու . . . բայց կեցիր քեզի սիկառ մը պլեմ, աղէկ չը՛լլար . . .

ՊԱՐՈՆՆ. — Անշուշտ . . .

Տիկինն. — (Սիկառը հրամցնելով) Ծնողքիդ չե՞ս երթար բը-նաւ . . . չելլեն անհանգիստ ըլլան . . .

ՊԱՐՈՆՆ. — Այսօր պիտի երթամ:

Տիկինն. — Գնա՛, պարտքդ է . . . գրամի պէտք ունի՞ս . . . եթէ ամսականդ չի բաւեր՝ քեզի տամ . . .

ՊԱՐՈՆՆ. — Պա՛հ, քուկդ է եղեր, իմսէ եղեր, ամէնը մէկ չէ՞ . . .

Տիկինն. — Անշուշտ . . . տկարութիւնդ ալ անցաւ, ա՛լ բան մը չմնաց, անանկ չէ՞ . . .

ՊԱՐՈՆՆ. — Այո՛, ա՛լ բնաւ բան մը չունիմ . . .

Տիկինն. — Ուրեմն սա միւս սենեալէն անկողինդ վերցնել տամ, չը՛լլար . . . մէկ հատն ալ կը բաւէ մեզի . . .

ՊԱՐՈՆ>NN. — Այո՛, կը բաւէ, վերցնել տուր . . . (Քծնանքով)

Այսօր շա՛տ աղուոր կ'երեւաս կոր աչքի՞ն . . .

Տիկինն. — Եւ դուն ալ այնքան անուշ, այնքան . . .

ՊԱՐՈՆ>NN. — (Համբոյրով մը կնոջը խօսքը կտրելով) Անո՞ւշ հրեշտակս . . .

Տիկինն. — Հոգիս . . . կեա՞նքս . . .

Մ Է Ր Ս Է Տ Է Ս

# ԱՆՀԱԻՍԸ

(ԱՌՎԱԱՍԵԱՆ ԿԵՍՆՎԲԷ)

(Շարունակութիւն)

Կեանքիս մէջ առաջին անգամն էր որ ես գողցայ . ես գող էի : Ոտուըներս կը գողային , չնչառութիւնս կը կտրատուէր նեղ փողոցներուն մէջ . ուստի շուտով զիւղէն դուրս ելայ եւ լայնարձակ դաշտը մտայ . այնտեղ կանդ առի , եւ քանի մը անգամ լեցուն կուրծքով չնչեցի : Ետեւէս մէկը կուգար վազելով . կ'երեւայթէ Սեփօն է , մտածեցի , եւ անձկութեամբ ետիս նայեցայ . . . ոչ ոք կար , խարկանքի մը ենթարկուեր էի : Կամացուկ մը գրպանէս հանեցի թղթադրամները եւ սիրազեղ նայուածք մը նետեցի անոնց վրայ : — Այդ գումարը իմ նշանածս էր , իմ առախս էր . կը յիշեմ նոյն իսկ թէ ժամանեցայ , յետոյ խնամով ծալլեցի ու գրպանս դրի : Բայց ոտուըներս տակաւին կը գողային , սիրտս կը թրթուար , եւ այդ բանը զիս կը զայրացնէր . պէտք էր խեղդել անոր ձայնը : Ակսայ երգ մը մոլտալ : Զեր տղայութեան միջոցին չէ՞ պատահած որ միայնութեան ու խաւարի մէջ երգէք՝ անակնկալ եւ երկիւղալի ձայներ չլսելու համար . ճիշդ այդպէս՝ ես կ'երգէի սրտիս ձայնը խեղդելու համար . կ'երգէի ու կը քալէի : Սրտիս թրթոոցը սակայն չէր կտրեր . այն մտածումը՝ թէ ես սրտիս ձայնը կտրելու համար կ'երգեմ , իզմէ չէր հեռանար , եւ ես ա'լ աւելի զէշ կը զզայի ինքզինքս . ուստի որոշեցի լոել . բայց սաստիկ բարկացած էի , որո՞ւ դէմ , չեմ զիտեր , կարծեմ իմ ձայնիս դէմ ; որովհետեւ կը գողգողար ու անախորժ կը հնչէր . եւ կամ իմ երգիս դէմ , իմ սրտիս դէմ , ամէն բանի դէմ , բոլոր անոնց դէմ որոնց կը հանդիպէի , զորս կը տեսնէի :

Ամէնէն աւելի ինծի զայրոյթ կը պատճառէր կաշաղակ մը . այգիի մը ցանկապատին վրայ նստած էր , եւ իր անախորժ ձայնով անդադար կը կչկչար ու կը ցատկուտէր դէս ու դէն : ինծի այնպէս թուեցաւ թէ իմ ձայնս կը կեղծէր զիս ծաղրելու համար . իսկ պո'չը , չէք կրնար երեւակայել թէ ո՞րքան անտանելի էր . ես երբեք չէի տեսած որ կաչաղակները այն աստիճան անպիտան ձեւով շարժեն իրենց պոչը : Քար մը վերցուցի եւ կատաղութեամբ անոր նետեցի . կաչաղակը սուր ճիչ մը հանեց եւ անյայտացաւ . հայհոյեցի ու ճամբաս շարունակեցի : Քիչ մը անդին՝ ճամբուն վըրայ մրջիւնի բոյն մը կար . կանգ առի եւ սկսայ զիտել՝ ըստ երեւոյթին խաղաղ տրամադրութեամբ : Խումբ մը մրջիւններ մէկտեղուած՝ ահագին բզէզ մը կը տանէին . բզէզը կ'երեւայ թէ վի-

բաւորուած էր, որովհետեւ տակաւին կը թափրտար, թէեւ չէր կըր-  
նար ազատիլ Այս տեսարանն ալ իմ զայրոյթո գրգռեց. չեմ յիշեր  
թէ բզէզի՞ն բարկացայ որ չկրնար ինքզինքը աղստել՝ թէ մրջիւն-  
ներուն. միայն՝ ոտքով տրորեցի թէ բզէզը, թէ մրջիւնները . ա-  
տով ալ չկտացած՝ կարծես չարիք գործելու ծարաւս մեծցաւ. ես  
սկսայ անգթօրէն արորել բոլոր մրջիւնները, յետոյ փայտի ծայրով  
արագ արագ քանդեցի անոնց բոյնը, գուրս թափեցի անոնց ձուե-  
րը եւ. նոյնպէս արորեցի անխնայ. կատարեալ աւեր մը ու կոտո-  
րած մը : Պահ մը ա'յն աստիճան գրաւուած էի այդ անգութ աշ-  
խատանքով որ մոռցայ նոյն իսկ թէ և \* \* \* գիւղը, պիտի երթամ .  
աղէկ եղաւ որ դիպուածով ձեռքով գրպանս տարի, գրամը շօշա-  
փեցի, ետ քաշեցի թափով, հեռու փախայ մրջիւններու աւերակ  
բոյնէն, զլուխս բռնեցի եւ սկսայ մտածել. ես գաղան զարձած էի:  
Առաջուան դողը՝ որ դադրած էր պահէ մը ի վեր՝ երբ ինքզինքս  
մոռցած, մրջիւններու բոյնը կ'աւերէի՝ վերսկսաւ: Ճամբաս շա-  
րունակեցի:

Մարդ մը կ'անցնէր ճամբէն, ողորմելի, զզզզուած մուրացկան  
մը: Կամ սաստիկ յոդնած էր, կամ հիւանդ, որովհետեւ հազիւ կըր-  
նար քալել, ան ալ երկու զաւազանի յենլով: Ունեցածը չունե-  
ցածը ուսն ի վար կախուած մաշած պարկ մըն էր որուն մէջ քիչ  
մը բան կար: Ուրկէ՞ կուգար, ո՞ւր կ'երթար, ո՞վ գիտէ. այդպի-  
սինները որոշ տեղ մը չունին, անոնք անտուն թափառականներ են:  
Զարմանալի չէ, այս խղճալի մուրացկանը ամէնէն աւելի բարկա-  
ցուց զիս. անիկա իմ խեղճութիւնս էր որ առջիս կը ցցուէր. ինծի  
անանկ կը թուէր թէ անիկա զիտմամբ յայտնուեցաւ իմ գէմս, եւ  
ես, առանց ճանչնալու, զեռ հեռուէն զայն կ'ատէի: Վերջապէս  
իրարու մօտ հասանք:

— Բարեւ, ախպէր, ըստ, Շ \* \* \* գիւղի ճամբան ա՞ս է :

Ես կանգ ատի, նայուածքով մը ոտքէն գլուխը չափեցի մար-  
դը ու պատասխան չտուի: Կ'երեւայ թէ երեւոյթս լաւ չէր, ո-  
րովհետեւ ան շտապեց հեռանալ, քայլերը երագեց, եւ քանի մը  
անգամ ետին դասնալով երկիւզով զիս զիտեց: Իրաւունք ունէր  
վախնալու. ճիշտ է որ երբ իմ մօտս էր, ես մասնաւոր չար ցան-  
կութիւն մը կը զգայի խւելու անոր պարկ՝ որուն մէջ թերեւս  
տուններէն հաւաքուած քանի մը կտոր հաց կար, դաշտին մէջ  
ցրուելու զանոնք, իրեն ալ ուժով կիցի հարուած մը տալու. ա-  
ղէկ եղաւ որ շուտ հեռացաւ. ես ալ ինքզինքս զսպեցի եւ անցայ:

Ճամբուս մօտն էր այն արտը ուր ինկած էր մեռած եղը: Հե-  
ռուէն դիակը կ'երեւար, ուռած, խոշորցած, ոտուընները զզուելի  
ճեւով մը օդին մէջ ցցուած: Տարօրինակ ցանկութիւն մը զգացի

երթալ անգամ մը խեղճ կենդանին տեսնելու։ Որշափ ատեն որ ողջ էր, ոչ մէկ զգայնութիւն կու տար ինծի, իսկ հիմա՞յ . . . հիմայ ուրիշ բան էր. այդ նեխած ու այլանդակուած զիակին եւ իմ միջեւ մեծ կապ կար. եթէ ան չմեռնէր՝ ես ուրկէ՞ պիտի ճարէի յիսուն րուրլին։ Յետոյ, ես շատ մտածեցի ու չկրցայ հասկը նալ թէ այդ եզր ինծի՞ համար մեռաւ, թէ չէ այդպէս, քէֆը ուղեց ու մեռաւ։ Պահ մը՝ խորհեցայ թէ ո՞վ գիտէ, Աստուած խըղճաց վրաս, ատոր համար եղը յանկարծաման եղաւ. չէ՞ մի որ մարդուս բաղդը ինք կ'որոշէ։ Յետոյ մտածեցի. ինծի համար լաւ եղաւ, իսկ Սէփօ՞ն . . . դէ՛, Աստուած անոր ալ ուրիշ տեղէ մը կը հասցնէ։ Մտածումը գէշ չէր, ինքինքս միմիթարեցի, սիրտ առի, քիչ մը հանդարտեցայ։ Երբ գիակին մօտեցայ, ցիները փախան, բայց շուն մը որ հոն էր, ակուայ ցոյց տուաւ եւ սկսաւ թշնամա. բար մոռալ Վատիտ, քսոստ շուն մըն էր, անշուշտ անտէր ու թափառական, կ'երեւայ թէ խեղճը վաղուց միտ չէր տեսած եւ կը կարծէր թէ ես խլելու եկած եմ։

Վերջապէս կ' \* \* գիւղը հառայ, պէտք եղած եղը տեսայ։ Վերադարձին՝ նախ տարի գողցած զրամս պահեցի մարագին մէջ, եւ յետոյ տուն երթալով, ճամբորդութեանս յաջող արգիւնքը յայտնեցի։ Սէփօ ուրախացաւ, ներս գնաց զրամը առնելու, որպէս զի երթանք եղը գնենք, եւ յանկարծ, ծունդերուն զարնելով, զիմի պէս զուրս թռաւ եւ սկսաւ պտոյտներ գործել բակին մէջ, այս ու այն առարկան բռնել, շարժել, թափ տալ, առանց հասկը նալու թէ ի՞նչ կ'ընէ. միայն՝ շարունակ կը ճչէր.

— Եղը տարիին, եղը տարիին . . .

— ի՞նչ եզ, այ մարդ, ո՞վ տարաւ, ճչեց սարսափիած կինը՝ անոր ձեռքէն բռնելով։

— Եղը, եղին զրամը, զրամը, զրամը տարիին, տունս քանդեցին, զրամը չկայ։

Կը լիշեմ որ կ'ուզէի մէջ խառնուիլ, բան մը ըսել, բայց բերանս փակուեցաւ, ականերս իրարու վրայ սեղմուեցան, ոտուըն ներուս զողը սաստիացաւ, եւ հազիւ թէ կրցայ յենուլ սրահին սիւնին, մինչդեռ մարդ ու կին իրարու ձեռքել բռնած, իրար քաշքը շերով կը վազէին պատին այս ու այն կողմը. յետոյ հարբածի պէս կրկին ներս մտան տուն, ես ալ անոնց հետեւեցայ, իրարու միջոց չտալով՝ անոնք խառնեցին սնտուկը, զուրս թափեցին ի՞նչ որ կար. — զրամը սակայն չկար ու չկար. թուզիթը որուն մէջ դըրամը փաթթուած էր, հոն էր, բայց յիսուն րուրլին չկար։ Տասն անգամ միեւնոյն թղթի կտորը մարդ ու կին փոխ առ փոխ վերցուցին, ծալքերը բացին նայեցան, գետին ձգեցին, տասն անգամ

խառնեցին իրենց զրպանները, առանց գիտնալու թէ ինչո՞ւ, յետոյ վեր թռան միասին, եւ սկսան անկողիններուն ծալքը քանդել, տունը տակն ու վրայ ըրին, մինչդեռ Սէփօ՝ լաւ կը յիշէր որ սնտուկին մէջ դրած էր Դրամը չկար։ Տունը չէնք շնորհք մեռելատուն դարձաւ. կինը կ'արտասուէր, գովք կ'ըսէր, ինչպէս երեխաները կ'ըսեն իրենց կորսնցուցած մորը համար. իսկ Սէփօ՝ կը կին դուրս թռաւ բակը, եւ վշվալով ման կու գար, ձեռուցները կը տրորէր. վերջապէս պատի մը տակ կծկուեցաւ։

Երեք անգամ պատրաստուեցայ ստուըները իյնալու, գործած յանցանքս խոստովաննելու, արտասուելով թողութիւն խնդրելու, դրամը ետ տալու, եւ երեք անգամուն ալ միեւնոյն ձայնը լոեցի որ կը հնչէր ականջիս՝ պարզ ու որոշ. — «Գիտե՞ս, Աթօ, Ռահանը ու զող կար» Երկինք, գետի՞նք. այդ անիծուած ձայնը ես լսեցի ինչպէս կիմայ կը խօսիմ. լսեցի եւ բերանս փակուեցաւ, լոեցի խեղդուած։ Ռահանը ու զող կար, ինչպէս տայի գրամը . . . կը դողայի, կը սարսափէի ըրածէս, բայց խոստովանութիւնը զիս ա'լ աւելի կը սարսափեցնէր։ Ի՞նչ օր քաշեցի, քիչ մնաց որ խելքս կորսնցնէի եւ սկսէի բակին մէջ վազվել գոռալով. «Գողը ե'ս եմ, գողը ե'ս եմ»։ Սիրտ չէի ըներ ըսելու, բայց կ'ուզէի որ կերպով մը բռնուիմ, որ մարդ մը տեսած ըլլար ըրածս, գար, հաստատէր. կ'ուզէի որ զիս բռնեն, խեղդեն, կտոր կտոր ընեն, տանջեն, լացընեն, մանաւանդ լացնեն. արցունքով գուցէ սիրտս թեթեւնար, թէ չէ կը մեռնէի, քիչ էր մնացած որ ճաթէի։

— Աթօ, քու տունդ աւերի, Աթօ, գրամը տարին, ախր խեղճ կնոջս «երեսի ջուրն էր», այն ալ տարին, Աթօօ, ճար, հընար, ըսաւ Սէփօ տխուր ձայնով մը որ մինչեւ սիրտս թափանցեց. յետոյ զլուխը առաւ երկու ձեռքերուն մէջ եւ սկսաւ հնկեցլ։

— Հա՛, տարին, Սէփօ ապեր, կրկնեցի ես դողիոջուն ձայնով։ Եւ ինչ, ես՝ զողս, աւազակս, ոճրագործս լացի խեղճ Սէփօի հետ, լացի բարձրածայն, գիֆի պէս, լացի ո՛չ Սէփօի՝ այլ ինծի համար, լացի իմ խեղճութեանս համար, իմ թշուառութեանս համար, լացի հոգւոյս տանջանքը թեթեւցնելու համար, ներսս այրով կրակին վրայ քիչ մը արցունք ցանելու համար, լացի իմ կորսընցուցած խղճիս համար՝ զոր այդ օրը, առաջին անգամ ըլլալով գուղութեամբ սեւցուցած էի։ Ու կրկն սիրտ չըրի ըսելու թէ ե'ս եմ գողը։

Տեսա՞ծ էք ձմեռ ժամանակ թէ ինչպէ՞ս փոքրիկ երեխան ձիւնագունտը ձեռքը բռնած՝ ցուրտէն կասկապուտ կը դառնայ, կը գողայ, կու լայ թէ ձեռքը կը սառի, օգնութիւն կը խնդրէ,

Կը գանգատի թէ կապուտցաւ, մեռաւ ցուրտէն, բայց ոչ մէկ կերապով ձեռքէն կը ձգէ ձիւնազունտը՝ որ իր ցաւին ազրիւրն է։ Ես ալ ճիշդ այդպէս էի, ճիշդ այդպէս կու լայի. տարբերութիւնը այն է մրայն որ խեղճ երեխան չուզեր հաւատալ թէ ձիւնն է իր մը սելուն պատճառը, իսկ ես շատ լաւ գիտէի, եւ կը շարունակէի արտասուել ու դողալ։

Օ՛, զարմանալի բան մըն էր ատիկա։ Նոյն իսկ թշնամիիս չեմ մաղթեր ատանկ օր մը։

Մարդու հոգին շատ խոր է, շատ խոր, ծով . . .

Գ.

Ուրախացայ երբ կամացուկ մը տունէն գուրս ելայ. ալ չէի դողար այնպէս. արցունքը զիս փրկեց։ Դիւզէն գուրս ելայ, երակար ատեն քալեցի միայնակ, հազարումէկ բաներ մտածեցի, ու միջոց մը, գրեթէ առանց զգալու, ինքզինքս Ռահանէնց տան առջեւը գտայ. Պահ մը լուս մնացի շուարած. կը մտածէի մտնե՞մ թէ ոչ։ Շատ կը փափաքէի ներս մասնելու, Ռահանը տեսնելու, անոր ըսելու որ գուն իմս ես, որ քեզ ոչ ոք կրնայ իզմէ խլել, բայց կը վախնայի որ ինքզինքս կը մատնեմ։ Լաւ համարեցի ետ գառնալ եւ սպասել մինչեւ որ փոթորիկը անցնի, մինչեւ որ Սէփօի դրամին ձանն ու ձունը կտրուի գիւղէն։ Ճիշդ այդ բոպէին բակին դուռը բացուեցաւ. տեսայ Ռահանը որ գուրս կ'ելէր, ջուրի կ'երաթար. մայրը տունը չէր, իրիկուն էր եւ եկեղեցի գացած էր. այլ եւս հեռանալը անկարելի էր. ներս մտանք։

Երբոր մինակ մնացինք, ամրող միջոց մը զինքը դիտեցի. երբեք այնքան սիրուն չէր երեւցած ինձի. ես այնպէս կը նայէի որ կարծես աչքերովս կ'ուզէի զինքը ուտել. յետոյ յանկարծ մօտեցայ, եւ երբեք տարուան սիրոյս ընթացքին՝ առաջին անգամ ըլլալով զայն գրկեցի. աղջիկը չէր սպասեր. իմ վարժունքս զինքը զարմացուց։ Ատիկա տակաւին քիչ էր. ես զայն այնպէս սեղմեցի զրկիս մէջ որ քիչ մնաց նուազեր. երկիւզով ու ցաւով երեսս կը նայէր, կարծես կ'ուզէր հասկնալ թէ չե՞մ խելագարած, եւ կամ որ եւ է չար միտք մը չունի՞մ. Դէմքս՝ կ'երեւայ թէ սարսափելի րլալու չափ տարօրինակ էր. Ռահան ի զուր աշխատեցաւ պրծելու, փախչելու, ի զո՞ւր. իմ երկաթէ բազուկներուս մէջ կը թփրտար այնպէս, ինչպէս ճնճղուկը բազէին ճիրաններուն մէջ. եւ ես կը սեղմէի, կը սեղմէի բոլոր ոյժովս, խեղելու չափ։ Երբեք տարուան միջոցին կուտակուած սէրս, զգացմունքս, կարօտս յանկարծ մէկէն դուրս թռաւ, իմ համբոյրներս սարսափելի էին. ես ագահութեամբ կը ծծէի անոր միսը, արիւն հանելու չափ։

եւ չէի կշտանար. ես կատղած էի, ինքզինքս մոռցած էի, միայն գիտէի որ գրկիս մէջ բան մը կայ զոր պէտք է սեղմել, սեղմել մինչեւ որ խապառ հալի, լուծուի ինծի հետ, զոր ալ ոչ ոք չկարենայ բաժնել իզմէ։ Յետոյ ինծի այսպէս թուեցաւ թէ երազի մէջ եմ։ Որքան ժամանակ տեւեց այդ երազը, ես չեմ գիտեր. միայն ուշքի եկայ այն ժամանակ, երբ յանկարծ անոր հեկեկոցը հասաւ ականջիս, հեռու տեղէ քամիին բերած ողբի ձայնի մը պէս։ իր անզօրութեան մէջ՝ աղջիկը՝ գրկիս խորը կ'արտասուէր երեխայի նման. ես ցնցուեցայ եւ ետ փախայ սարսափած, շնչակտուր, հեւալով։

— Ինչո՞ւ զիս կը սպաննես, անաստուած, մի՛ վախնար, ես երբեք չեմ երթար այն մարդուն, հազիւ կարողացաւ ըսել Ռահան՝ արցունքներուն մէջէն։

Իյեղճը, ան կը կարծէր թէ ես եկած եմ զինքը խեղդելու, որպէս զի իմ հակառակորդիս բաժին չիյնայ. բայց կ'երեւայ թէ զինքը կը խեղդէի, որովհետեւ կը սիրէի, որովհետեւ երեք տարի շարունակ այդ համբոյրին համար տանջուած ու չարչարուած էի ուրիշի գուռները, որովհետեւ անոր համար ոճիր գործած էի իմ կրած բոլոր զահողութիւններուս հաշիւը կը պահանջէի. գազանի մը պէս ախորժակով կը բզբաժէի իմ որսս զոր բռնած էի մեծ զժուարութեամբ. կարծես վրէժ կ'առնէի այդ աղջիկէն որ միեւնոյն ատեն թէ՛ իմ թշուառութեանս եւ թէ՛ իմ երջանկութեանս ազրիւրն էր. ան ինծի համար մեղրով ու թոյնով լեցուած բաժակ մըն էր. ես մեղրը կը խմէի, կը ծծէի քաղցրութիւնը՝ մինչեւ յատակի թոյնին հասնելու աստիճան։ Յետոյ զգացի որ ես կրնայի զայն խեղդել գրկիս մէջ, միսը պատուի ակռաներովս, սարսափելի համբոյրներովս. եթէ չարտասուէր, չծէր՝ ես զայն կը խեղդէի, եւ անոր սիրոյն համար ցաւէս կը մեռնէի. ան իմ զոհս էր, եւ նոյն ատեն իմ զահինս. միանգամայն կը զոհուէի ու կը զոհէի. չեմ գիտեր թէ ես ի՞նչ էի, սարսափելի բան էր։

— Դուն միշտ իմս ես, Ռահան ջան, այսուհետեւ ոչ ոք կրնայ քեզ խլել իզմէ, ըսի ես հեւալով. փորձեցի մօտենալ գունատ ու գողդողացող աղջկան։

Ան փախաւ հեռու։

— Հա՛, քուկդ եմ որ խեղդես, անխիղճ, ըսաւ հեռուէն։

— Ռահան, ներէ՛ ինծի, ես այսօր խենթեցեր եմ, չես գիտեր, պատճառ կայ . . . ա՛լ այսպէս չեմ ըլլար, Ռահան . . .

Զայնս խզուեցաւ եւ ես հեկեկացի երեխայի պէս. ան ալ կրկին արտասուեց. մենք իրարու փաթթուեցանք. Այս անգամ ես մեղմիւ համբուրեցի անոր գունատ այտերը, եւ կամացուկ մը,

Կարծես վախնալով որ պատերը կը լսեն, փսփսացի ականջն ի վար.  
—Մեր հարսնիքը շուտով տեղի կ'ունենայ, այս ձմեր. զրամը  
պատրաստ է:

—Ուրկէ:

—Սըսստ, մի՛ հարցներ:

Ձեռքովս խփեցի թերանը. կրկին առաջուան կատաղութիւնը  
վրաս եկաւ, կրկին համբոյներս կատաղի դարձան, բայց ճիշդ այդ  
պահուն գուրսէն ոտնաձայն մը լսուեցաւ. ես թողուցի աղջիկը եւ  
դուրս փախայ, Մայրն էր որ եկեղեցիէն կը վերադառնար:

Տուն եկայ. բաղմաթիւ զրացիներ հաւաքուած էին ու գու-  
զութեան վրայ կը խօսէին: Տարօրինակ բան որ ոչ մազի չափ  
չէր կասկածեր իմ վրաս. նախ որ իմ կեանքս միշտ օրինակելի  
ու անբիծ եղած էր. երկրորդ՝ եթէ անցեալին մէջ կասկածելի  
բարք ալ ունեցած ըլլայի, զոնէ այս անգամ ո եւ է մեղադրանքէ  
ազատ պիտի մնայի, որովհետեւ գողութիւնը կատարուած միջո-  
ցին, նոյն ինքն Սէփօի վկայութեամբ, և \* \* \* զիւղը գացած ըլլա-  
լով, ես տունէն ու զիւղէն բացակայ էի. եւ իրաւ ալ գացեր էի:

—Երկի՞նք, գիտի՞նք, կ'րուէր Սէփօ, այնպէս կը յիշեմ՝ ինչպէս  
այս չորս մատը. այս կոտրելիք ձեռքովս տարի մեր անտէր սլն-  
տուկին մէջ դրի. երկու քսանը հինգնոց, թուղթի մէջ փաթթուած:

—Սէփօ՛, ըստա Ռէսր, գուցէ ճամբան թուղթին մէջէն ձգած  
ես եւ թուղթը միայն տարած մնտուկը լրած:

Այս հարցը վտանգաւոր էր. ոտուըներս նորէն դողացին, սիրտս  
կրկին սկսաւ թիրտալ, եւ ձեռքովս կուրծքս սեղմեցի. ինծի ա-  
նա՞նկ կու գար թէ ամէնքն ալ կը լսեն այդ թրթոոցին ձայնը:  
Աղէկ որ մուժ էր, թէ չէ կը տեսնէին թէ ինչպէս գոյնս նետեց:

—Զէ՛, տանուտէր, ոտքիդ մատաղ, չէ՛, տուն թերի. Աթօն  
տունն էր, բացի, ցոյց տուի, այնպէս չէ՛, Աթօ՛, հարցուց իմ կողմա-  
դառնալով:

Անոր հետ միասին ամէնքն ալ ինծի նայեցան. դողս կրկնա-  
պատկուեցաւ. պէտք եղածէն քիչ մը ուշ՝ հազիւ թէ կրցայ երկու  
բառ թոթովել.

—Աչքովս տեսայ . . .

Դարձեալ խաւարը ոգնեց, յուղմունքս շտեսան:

—Ցոյց տուի Աթօին, շարունակեց Սէփօ, յիտոյ զարն ի\*\*\*  
զիւղը զրկեցի որ եղը տեսնէ, ես ալ զրամը թուղթին մէջ փաթ-  
թեցի եւ տարի իմ ձեռքովս մնտուկը գրի: Աթօ դարձաւ լուր  
թերաւ. գացի որ զրամները առնեմ՝ երթանք եղը առնենք — զրա-  
մը չկայ ու չկայ: Թուղթը թողեր է, եւ զրամը տարեր. հէ՛ դէս,  
հէ՛ զէն, մնտուկն ու տունը տակնուզրայ ըրինք, ալ անկիւն չթու-

զուցինք, ա'լ աման չթողուցինք իրար անցուցինք. — Հկայ ու չկայ. զրամ զրեր ես, գե'ն, տար նայինք: Տարին, ու զիս թողուցին վիզս ծուռ, ձեռքս ծոցս:

— Դիւղի մարդ է, ախապէր, զիւղի մարդ, վճռեցին հարեւան. ները այս ու այն կողմէն. ճշմարիտ գողը զիշերը կու գար, պատը կը ծակէր, գուռը կը կոտրէր, կզպանքը կը բանար, թալանի կու տար, եւ ոչ թէ օր ցերեկով կ'երթար սնտուկէն միայն զրամը կը հանէր:

— Մեզմէ մէկն է, հարեւաններէն մէկը, ըսին ուրիշներ. ո՞վ գիտէ, գուցէ ճիշդ այս րոպէիս մեր մէջ նստած է, մեզի հետ կը խօսի: Ո՞վ որ ալ ըլլայ, թո՛ղ գոնէ իր Աստուծմէն վախնայ, եթէ խղճէն չի վախնար. թո՛ղ բերէ ետ տայ. թո՛ղ այն խեղճ կնոջ արցունքներուն խնայէ. թո՛ղ այս մարդուն երեխաններուն հացը չը կտրէ. աշուն է, վարուցանի ժամանակ է, լուծը գետինը մնացեր է, արտը անվար, սերմը առանց ցանքի. թո՛ղ բարիք մը նկատէ, հոգ չէ, ու բերէ տայ:

Երկար ժամանակ այսպէս խօսեցան՝ գողին սիրտը կակղեցներ, զայն համոզելու համար: Շատ բաններ ըսին, վերջ ի վերջոյ սկսան իրարու հաւտացնել թէ գողը տանու մարդ է, այսինքն մօտիկ հարեւաններէն մէկն է, որ կը ձանչնայ Սէփօի տան ելն ու մուտը, թէ գողը շատ ալ քարասիրտ, անխիղճ մարդ չէ. բան մըն է ըրեր, գէլ գործ մը ելեր է ձեռքէն, սատանային ականջ տուեր է, իսկ հիմայ արդէն իսկ զղջացած է, Սէփօին ու կնոջը վրայ կը խղճայ, կ'ուզէ զրամը վերադարձնել բայց կ'ամչնայ, կը մտածէ թէ ինչ հնարքով բերէ ետ տայ որ իր ով ըլլալը չիմացուի, թէ իր խիղճը փրկէ եւ թէ իր անունը անարատ մնայ:

— Հեշտ բան չէ գող անունը, հանաք մի՛ կարծէք, կ'ըսէր Ռէսը. Ենթազրենք որ ե՛ս գողցած եմ, շատ ալ զղջացած եմ, կ'ու զեմ ետ տալ. ի՞նչպէս ելլեմ ու ըսիմ թէ ե՛ս եմ զողցողը. թէ ես գող եմ, զրամը բերած եմ. դէ՛, ըսէ. աւելի լաւ է որ մարդ առաջուց իր գերեզմանը փորէ. ալ կարելի՞ է ապրիլ:

— Իրաւ, իրաւ, դժուար բան է ըսին այս ու այն կողմէն:

Սկսան մտածել թէ ինչ հնար գտնեն որ գողը բերէ ետ տայ զրամը, առանց յայտնուելու, առանց ամէնալու: Երկար մտածեցին եւ հնարը գտան, զարմանալի ու խելացի հնարք մը: Որոշեցին որ իւրաքանչիւր հարեւան, մեծ թէ փոքր, այր թէ կին, քիչ մը հող դնէ փէշին մէջ, բարձրանայ Սէփօէնց կտուլը, եւ անոնց երդիքէն տանը մէջ թափէ: Ներսը մարդ չպիտի գտնուի, գուռը պիտի գուցեն եւ բանալին տէրտէրին պիտի յանձնեն. այսպէսով՝ գողցողը համարձակ կրնալ հողին հետ ներս ձգել զրամը, եւ ո՛չ ոք չիմա-

նար թէ ով ձգեց : Երբ ամէնքն ալ իրենց հողը թափեն լմնցնեն ,  
տանտէրը, տէրտէրն ու Ռէսը կ'երթան, հողը կը քրքրեն, կը  
նային եւ դրամը դիւրաւ կր գտնուի : Բայց որպէս զի գողին մի-  
ջոց տան քիչ մը ատեն իր խնձին հետ հաշիւ տեսնելու, որպէս զի  
հնար ունենայ զրամը պահած տեղէն հանելու եւ բերելու , այդ  
իրիկունը ամէնքն ալ իրենց տունը քաշուեցան, որոշելով որ յա-  
ջորդ իրիկունը մութին հաւաքուին ու փորձը ընեն : Ես մինչեւ  
հիմայ ալ չեմ հասկցած թէ ինչո՞ւ կը կարծէին որ գողը կը բերէ  
ետ կը դարձնէ գողօնը . խորհուրդ տուողը կ'երեւայ թէ անձնա-  
պէս կը ցաւէր Սէփօի վրայ, անանկ կը կարծէր որ եթէ ինք գող-  
ցած ըլլար՝ կը բերէր ետ կուտար, ուստի կը հաւատար թէ գողն  
ալ նոյնը կ'ընէ :

Այդ գիշերը Գասպարին չգանգատեցայ իմ բաղդէս, Ռահանին  
վրայ չխօսեցայ եւ փորձեցի կարելի եղածին չափ շուտ քնանալ :  
Բայց անհանգիստ էի, ու կ'երեւայ թէ տարօրինակ երեւոյթ մը  
ունէի, որովհետեւ Գասպար մէկ երկու անգամ լոիկ երեսս նայե-  
ցաւ կասկածով, եւ երբ ես իր նայուած քը բննեցի, շտապով երե-  
սը դարձուց որ չհասկնամ թէ ինծի կը նայի : Փուցէ ինծի ալսպէս  
թուեցաւ : Վերջապէս քնացայ . չեմ գիտեր թէ ան ե՞րբ քնացաւ :  
Քունս լաւ չէր, ամբողջ գիշերը երազներու մէջ էի, անհանոյ բա-  
ներ՝ իրարու խառնուած՝ աշքիս առջեւ էին : Առտուն՝ Գասպար  
դարձեալ քանի մը հեղ վրաս նայեցաւ, այս անգամ աւելի կաս-  
կածով . նոյն իսկ ինծի անանկ թուեցաւ որ բան մը ըսել կ'ուզէ .  
բայց յետոյ ինքզինքը զսպեց, պատին մօտէն գաւազանը առաւ  
ու գուրս ելաւ : Արդեօք ի՞նչ ըսել կ'ուզէր . արդեօք քունիս մէջ  
խօսած եւ ինքզինքս մատնած եմ, մտածեցի, եւ օսստիկ վախցայ .  
շատ ալ հաւանական էր, որովհետեւ երազներս սարսափելի էին :  
Ամբողջ օրը այդ մտածումը զիս չլքեց . — Արդեօք ի՞նչ խօսած էի  
քունիս մէջ, ինչո՞ւ Գասպար այդպէս կը նայէր ինծի . յետոյ որո-  
շեցի որ եթէ իմանար՝ կ'ըսէր . կ'երեւայ թէ ոչինչ լսած էր :

Արդէն մութ էր, երբ հարեւանները կրկին հաւաքուեցան .  
Սէփօի տան գուռը փակեցին, եւ բազմութիւնը մէկիկ-մէկիկ բար-  
ձրացաւ կտուրը, իւրաքանչիւրը փէշին մէջ կտոր մը հող դրած :

—Մի՛ ամէնաք, զաւակներս, ըսաւ տէրտէրը, մեղքէն ազա-  
տիլը յանցանք չէ, մեղքի մէջ մնալն է յանցանք . տեսէ՛ք, ես ալ  
հող կը թափեմ :

Եւ իր երկար վերարկուին փէշին մէջ կտոր մը հող դրած,  
երդիքին մօտեցաւ, ընդհանուր ծիծաղի ու շնչոցի մէջ առաջինը  
թափեց հողը, Անոր հետեւեցաւ Ռէսը, յետոյ անմիջապէս ես մօ-  
տեցայ եւ կոյտ մը հող թափեցի : Հարկ կայ ըսելու որ դրամը

Հճգեցի: Բազմութիւնը կը շարունակէր բարձրանալ ու իջնել. ես  
մտովի թէ՛ կը տանջուէի բրածիս համար, եւ թէ՛ կը ծիծաղէի ու-  
րիշներու ըրածին վրայ: Իրաւ ալ ծիծաղելի էր. խեղճ Սէփօի  
տունը հողով լեցուեցաւ, եւ տակաւին այնչափ մարդ կար: Կէս  
գիշեր էր. ճարերնին կտրած, որոշեցին որ բազմութեան մնացած  
մասը յաջորդ իրիկունը թափէ. իսկ հիմա ներս մտնեն, հողը նա-  
յին. Այդպէս ալ ըրին: Դրամը չկար, չնչին յոյս մը միայն մնաց  
վաղուան համար. հարեւանները ցրուեցան: Յաջորդ իրիկունը, ա-  
մէնէն առաջ Գասպար մօտեցաւ եւ իր հողը թափեց. անոր հետե-  
ւեցան միւսները, եւ այդպէս տեւեց մինչեւ ուշ գիշեր: Վերջա-  
պէս ամէնքն ալ իրենց պարտքը կատարեցին: Տէրտէրը, տանու-  
տէրը եւ Սէփօն ճրագ վառեցին, ներս զային: Անոնք խնամով  
դուռը գոցեցին, եւ սկսան իրենց աշխատութեան Քիչ մնացած էր  
որ պոռայի թէ զուր տեղը այդքան կը խառնէք, թէ դրամ չկայ  
այստեղ, թէ եօ եմ պահած. եւ իրաւ ալ երբեմն ինծի տարօրի-  
նակ կ'երեւար որ ես այդ բանը չեմ ըսեր, ու կը թողում որ այս-  
քան իրար անցնին զուր տեղը: Եւ սակայն լուցի, չէի կրնար ըսել  
Երկար տեւեց այդ աշխատանքը, Բազմութիւնը դուրսը կը  
սպասէր անհամբեր, անհանգիստ ու հետաքրքիր, որովհետեւ վեր-  
ջին փորձն էր ատիկա: Ոմանք կը մօտենային, ականջ կը զնէին  
դրան փականքին, եւ չունչերնին բռնած՝ կ'աշխատէին շշուկ մը,  
յուսատու խօսք մը լսել ներսէն:

— Գտնուեցաւ, գտնուեցաւ, աչքերնիդ լոյս, յանկարծ լսուե-  
ցաւ տանը ներսէն:

Խօսողը, աչքի լոյս տուրողը, Ռէսն էր:

Ես համոզուած էի որ կատակ կ'ընէ, կը ծաղրէ: Շատերու  
հետ ես ինքս ժպտեցայ: Դուրս եկան. երեքն ալ ժպտաղէմ էին  
եւ ուրախ. դարձեալ աչքի լոյս տուին բազմութեան, իսկ տէր-  
տէրը, ամենայն լրջութեամբ կ'օրէնէր գողին բարի սիրտն ու ձեռ-  
քը: Ես դարձեալ չհաւտացի: Սէփօ առաջացաւ, ճիշդ յիսուն րուր-  
լի կար ձեռքը, աչքովս տեսայ:

— Ճիշդ ու ճիշդ այն դրամներն են, այն քսանըհնդ րուբլի-  
նոցները, ըստաւ ան, եւ ցոյց տուաւ բազմութեան. ով որ էր՝ յա-  
րեց, կրկն ողորմի նօրը, թո՛ղ Աստուած անոր ամենեւին չարիք  
չտայ. ինչ որ մեր զլուխը բերաւ՝ թո՛ղ անոր ամենեւին չպատա-  
հի: Լացուց, լաւ լացուց մեզ բայց լաւ ալ ինդացուց. հիմայ ին-  
ծի անանկ կու գայ թէ այն սատկած եղն ալ կենդանացաւ:

Բազմութիւնը ուրախուրախ ցրուեցաւ: Ամէնքն ալ այդ րո-  
պէին միեւնոյն բանը կը մտածէին, միեւնոյն բանը կը զգային. մի-  
այն ես անմասն էի բնդհանուրի ուրախութեան, միայն ես զժգոն  
մնացի եղածէն, միայն ես կը տանջուէի ի ներքուստ, եւ չդիտեմ  
ի՞նչ կը խորհէի. միայն գիտեմ որ մտածումներս լաւ չէին:

Ես զող էի . . .

(Շարունակելի)

Ա. Ա Զ Ա Ր Ո Ւ Ն Ե Ա Ն

## ԳԵՂԱՎԱՐԵԹԻՆ

Խորհրդամոլ գամիր մ'եմ ես անշամոյն  
Չոր հաշիշի կապոյց ծուխը նուրբ եւ ուժզին  
Կ'առաջնորդ ցընորքներու երկիրն անզին,  
Աշխարհ մը լուռ, միայնութեան զաւառ տըմոյն:

Թմբիրը կայ վարանալից խորն իմ հոգոյն  
Երազներու երանաւէս լուռ վայելիին,  
Արքեցընող բուրմումներու վշրոյվազին  
Խընկաւէսման յամրաքահանց բովին հանգոյն:

Ու սրբազան խնկամանի կըրակն ուժզին՝  
Սեւեռուսներն են ցանկալառ յու նայուածֆին,  
Ուր կը մըխայ հոգիս իբրեւ անուշ կնդրուկ:

Եւ կը մնամ զինովուրեան այդ անձնատուր,  
Չոհ զիտակից պաշտամունիքին այս չարաշով  
Յամիրին պէս ինձնամատոյց՝ ամիոփ ու լուռ:

Ա. Ը. Տ. Ե. Յ. Ը. Ը. Ը. Ը. Ը.

## ԱԼԻՔՆԵՐ ԵՒ ԽՈԿՈՒՄՆԵՐ

Կը յուզուի ծովն: Կ'ըսես մեծդի, հըսկայ լեռ.  
Չոռ աղմուկով խորիս ու եռուն աղիքներ  
Կը մետուին այս ու նահանջեն ուժասպան,  
Ծովուն խորքնել չեց զսնելու տենչով վան . . .

Սակայն զուր է աղիքներուն այդ տենչան.  
Ծովեն անջաս՝ անոնի չունին բընաւ կեան:

Կը յուզուի սիրտն: Անզուսպ, մըռայ խոկումներ  
Խուլ աղմուկով, ինչպէս ծովու աղիքներ,  
Կ'եռան, փրփրին սըրտի խորունկ յատակեն,  
Կուրծ մաշելով կ'ուզեն պոռքկալ վիսօրեն . . .

Սակայն զուր է, ո'վ խոկումներ ձեր տենչան.

Մըտք անջաս՝ դո'նի ալ չունին բընաւ կեան:

Ա. Ը. Ը. Ը. Ը. Ը. Ը.

# ԱՐԴԻ ՅՈՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

(ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ)

Ներկայ ուսումնասիրութիւնը որ արդի յոյն գրականութիւնը կը պատկերացնէ իր վերածնումն մինչեւ մեր օրերը, յատկապէս «Ժաղիքի համար զրած է երիտասարդ յոյն զրած մը», Պ. Աբրուրոս Մէլատրինոս, որ անձնապէս շատ կարեւուր բաժին մը ունեցած է այդ գրականութեան վերջին շրջանին ծաղկման մէջ, հրատարակելով «Ենանիք» անունով հանրէս մը: Այդ հանդէսին մասնաւորաւա ածխուսակցած են յայտին նորավիապազիր Բարատիստ մասնիս, ինչպէս նաև Բարդուսոս ու Մարտիսիս բանասեղծները, եւ Գրունական գրականութեան մէջ այնչափ սրբուած անուն մը ունեցած մատենապիր մը՝ Փան Բախտարի, որ ժամ Մօրեասի պէս ծաղկման յոյն է արդէն: Մօս ատենէն, թեհեւ առիրը ունենամի աւելի երկարուէն ծանօթացնելու Պ. Ա. Մէլատրինոսը, երբ լոյս տեսնէ իր բանասեղծութեանց հաւաքածուն որ այսուելու վրայ է:

ԺԹ. գարու սկզբնաւորութեանը մէջ, անկումի շրջան մըն է որ կ'անցընէ Յոյն գրականութիւնը. չկան գրական որոշ ուղղութիւններ, որոշ ձգտումներ եւ ատոնք համախմբող հանդէսներ. չկան նաեւ որոշ կեղրոններ ուր գրողները համախմբուած ըլլան եւ ուրկէ մեկնին ամբողջ գրականութեան մը շարժուած եւ ուղղութիւն տուող գործերը: Աթէնք բոլորովին կորանցուցած է իր հին շքեղ փայլը, ու գրական բոլանդակ կեանքը կեղրոնացած է քանի մը կղերամիտ յետագէմներու եւ իրենց հանդէսներուն մէջ: Հոս ու հոն, անջատ ու մեկուսացած, երբեմն երբեմն, հզօր ու սիրուած գրողներու ձայններ լսելի կ'ըլլան, որոնք վազանցուկ փայլէ մը յետոյ կը մարին նորէն. եւ սակայն ատոնց ազդեցութիւնն է որ տարիներու մէջէն իր գանդաղ բայց յարատեւ շարժումովը, ուռնացած ու զօրացած, արդի փայլուն գրական շրջանին ծնունդ տուած է: Ուրեմն, խօսելէ առաջ մեր արդի վառվուուն ու կեանքոտ գրականութեան մասին, նախ համառոտակի վեր հանենք այն ազդեցութիւնները՝ որոնցմէ ծագում առած է ան:

Մատենադարանիս մէջ հատոր մը ունիմ, չափազանց հազուագիւտ գիւտ գիրք մը, որ 1811ին հրատարակուած է: Այս թանկագին գիրքը բանաստեղծութիւններու հաւաքածույ մըն է, միամիտ լեզուով ու սիրուն ոճով մը գրուած, որ պղտիկութեանս բովանդակ հրապոյրը կը կազմէր: Աթանաս Քրիստօրուլօսի, Ֆէնէրցիին, բանաստեղծութեանց հատորն է: Ասոնք անակրէսնեան տաղիկներ են, զմայլելի չեշտով ու բոլորովին պղտական լեզուով մը գրուած:

Կարճ յառաջաբանի մը մէջ, հրատարակիչները կ'իմացնեն հասարակութեան թէ առաջին անգամն է որ հատորի մը մէջ կ'ամփոփուին Քրիսթօրուլոսի բանաստեղծութիւնները, որոնք այն ժամանակուան Թոյն հայ-լայֆին սքանչացման առարկան եղած էին եւ ամէնուն բերանն էին: Քրիսթօրուլոս ծշմարտօրէն իր ժամանակուան ամէնէն աւելի ճաշակուած բանաստեղծն էր: Իր այդ գիրքին մէջ մեղի տուած է Անակրէօնի պաշտելի նմանութիւններ, որոնց միակ թերութիւնը իրենց շատ ընտանի ոճն է, ոճ մը որ կը մօտենայ Ժ. դարու Գրանսական բանաստեղծութեանց արձակունակութեան: Այդ ոճը շատ նպաստաւոր ազդեցութիւն մը չէր կրնար ընել նոյն ատենի վերածնող բանաստեղծութեան վրայ:

Քրիսթօրուլոսէ վերջ, զէպ ի 1821ի մօտերը կը յայտնուին արդի Յունաստանի էն մեծ բանաստեղծները, Քալվօ եւ Սօլօմոս: Երկուքն ալ իրենց ուսումը առած են բանստեղծութեան եւ գեղարուեստներու ոստանին՝ Խտալիոյ մէջ, եւ երկուքն ալ բարեկամական կապերով կապուած են իրենց ժամանակուան Խտալացի զլիսաւոր բանաստեղծներուն, Ֆօսքօլօի, Մօնթիի, Մանցօնիի եւ ուրիշներու հետ:

Քալվօ՝ 1824ին՝ Զուիցերիոյ մէջ կը հրատարակէ հատոր մը, «Քնարը» վերնագրով որ միայն տասը տաղ կը պարունակէ: Տասը տարի ետքը կ'ամրողացնէ զայն տասը նոր տաղեր աւելցնելով: Եւ ահաւասիկ ապագային ձգած իր բանաստեղծի ամբողջ գործը: Իր ժամանակակիցները հազիւ թէ կրցած են գնահատել իր տաղերուն բանաստեղծական արժէքը, եւ այդ է պատճառը որ ինք անձանօթ մնացած է գրահմուտներու մեծագոյն մասին: Իր խառնակազմ (*hybride*) ոճը, ուր իրարու կը խառնուին վաղնջական ձեւերն (*archaïque*) եւ ժողովրդական լեզուին բառերը, տարտղնուած սափիփովեան տուներու մէջ, որոնց կշութիւնը գիտնական ականջներու հասկնալի էր միայն, շատ զէշ կը հնչէր լեցուն եւ հնչուն աղեքսանդրեաններու (*Alexandrin*) միայն վարժուած ականջներու: Հազիւ մեր օրերուն է որ Քալվօ կրցաւ քիչ մը համբաւ շահիլ, եւ ան ալ ոչ պէտք եղածին չափ եւ առանց խորապէս ուսումնասիրուելու. եւ Պ. Ժան Մորէաս բոլորովին իրաւունք չունի երբ իր «Ուղեւորութիւն ի Յունաստան» գործին մէջ հակառակը կը պնդէ, յարելով թէ «Երիտասարդ բանաստեղծները իր ստուերը կոչած են՝ վարդերով պսակելու համար զայն» եւ սակայն իրաւամբ մեծ բանաստեղծ մըն է Քալվօ, որ ամենամեծ ազդեցութիւնը պիտի ուսնենայ ապագային ալ եւ որուն անունը հետզհետէ պիտի մեծնայ: Իր ոլիմպական *serénité*-ով տաղերուն մէջ մեղի ընդնշմարել տուած է զեղեցկութիւնները այն բանաստեղծութեան զոր մեր նախնիքը մեղի թողած են:

Այդ ժամանակին էր որ եպիրոսի ուրիշ բանաստեղծ մը, Ժան Վիլարաս կը կազմէր իր առակները եւ մեզի կու տար քանի մը թարգմանութիւններ իր հրաշալի կարկառանութիւն մը ունեցող կենդանի լեզուվը։ Վիլարաս՝ միւենոյն ժամանակ կը գրէր նաեւ ռամիկ լեզուի իր քերականութիւնը ինքը այդ լեզուին մոլեռանդ հաւատացեալ մըն էր, եւ ասկէ զատ հզօր միտք մը որ զգացած ու հասկցած է բովանդակ կարողութիւնը ճշմարտապէս ցեղային ու կենդանի զրականութիւն մը ստեղծումին տակ չինուած այդ լեզուին։ Այս անստգիւտ յօրինուածութեամբ բանաստեղծը, այս սքանչելի թարգմանիչը ասկէ 70 տարի առաջ այդ թէզը պաշտամած է այնքան զօրեղ փաստերով որ երբ վերջերս Պ. Վլաքօնի գտաւ զանոնք ու հրատարակեց, զարմանք պատճառեցին արդի գրագէտներուն, որոնք անոնց մէջ կը գտնէին, հոգ չէ թէ սաղմնային վիճակի մէջ, այն բոլոր փաստերը, որոնցմոլ մնը օրերը Պ. Ժան Բոխարի յստակամոլները (puriste) պապանձեցուց եւ վճռական հարուածը տուաւ անոնց պաշտպանած արուեստական լեզուին։ Զմոռնանք բանելու թէ յստակամոլներու պաշտպանած այդ լեզուն տակաւ վտարուեցաւ զրականութենէն, թերթերուն մէջ ապաստանեցաւ եւ կարծեց վրէժ լուծել՝ հասարակութեան ատելութիւնը գրգռելով լեզուի բարեկարգութեան զրոշմը կրող ու եւ է գիրքի դէմ։

Բայց զանանք Զանդային, «Արեւելքի ծաղիկ»ը եղող այդ կղզիին, Երիտասարդ բանաստեղծ մը, Պ. Սօլօմօս, Միսիլօնկիի մէջ կը հրատարակէ երկար տաղ մը որ ծափահարութիւններով կ'ընդունուի, եւ այդ զմալլելի քերթուածին վրայ, միաձայնութեամբ անոր հեղինակին մէջ կ'ողջունուի Յոյն բանաստեղծութեան վերածնումը որ վերջապէս, Սօլօմօսի քնարով կը յայտնուէր, քսան զարերու երկար լուսթենէ մը վերջ։ Հետեւեալ տարին Սօլօմօս կը հրատարակէ իր «Տաղ առ Պայրն»ը, որ աւելի երկար ու տեղ տեղ աւելի տկար է առաջինէն, բայց որուն մէջ կատարեալ մասեր ալ քիչ չեն։ Այդ ատեններն է նաեւ որ կը գրէ իր «Թունաւորուած աղջիկ»ը, զմայլելի քերթուած մը նուիրուած իր մէկ բարեկամունիին յիշատակին, որով ժողովրդական զարձուց անոր անունը։ Յետոյ, իր բարեկամուներուն ստիպումներուն վրայ, Յոնիական գրականութեան Ծաղկաքաղին (Anthologie) համար կը տրամադրէ իր «Զամպոս»էն քանի մը կտորներ։ Այս քերթուածին մէջ, զոր չպիտի կրնար աւարտել, բանաստեղծը մեզի կը ցուցնէ թէ որքան ալ Պայրընի աղջեցութիւնը զգալի է իր գործերուն վրայ, կրկին ինք անազարտ պահած է իր ինքնատպութիւնը եւ ցեղային զգացումը։ Անկէ ետքը, բանաստեղծին քնարը կը լոէ։ Սօ-

լոմօս կը սկսի աշխատութեան մը որ մահուընէն ետքը միայն լոյս  
պիտի տեսնէր։ իր կեանքին երկրորդ շրջանն է ատիկա, մտած-  
ման եւ աշխատութեան շրջան մը՝ որու միջոցին կը ճգնի անա-  
րատ ու անթերի գեղեցկութեան մը հասցնել իր ոճը։

Այդ միջոցին նոր ծանօթութիւն հաստատած է երիտասարդ  
գեղեցկագէտի մը՝ Հոմերոսի ու Շէքսպիրի նշանաւոր թարգմանչին՝  
Ժան Բոլիլասի հետ, որ գերման գաղափարներով սնած, իրեն կը  
հաղորդէ Հէկէլի գեղեցկագիտութեան եւ գերման բանաստեղծու-  
թեան մէջ գտած բոլոր դանձերը։ Ալ ատկէ ետքը, այս երկու ա-  
նունները անբաժան կը մնան իրարմէ։ Սօլօմօս կը շարունակէ իր  
յանգերը կատարելագործել, առանց սակայն նոր բան մը հրատա-  
րակելու։ Կը լքէ իր գեղեցկագիտութեան քիչ մը անյարմար ե-  
ղող յանզը, եւ «աղեքսանդրեան»ը կ'ընդունի. վէտվէտուն, հըն-  
չուն, զիտակից աղեքսանդրեան մը որ բոլոր կշուրթիւնները  
(rythme) կրնայ արտազրել, եւ որուն հետ ձուլած է բոլոր ներ-  
դաշնակութիւնները այն գեղեցիկ լեզուին, զոր Ողիմպոսի ասո-  
ուածները թողած են իբր յետին մնացորդը իրենց երբեմնի մեծու-  
թեան։ Այդ բիւրեղեայ տողերուն մէջ այնքան գաղափարներ խը-  
տացուցած է որ մարդ՝ ամէն նոր ընթերցումի՝ զարմացած կը մը-  
նայ միշտ նոր զգայնութիւններ գտնելով հոն։ ինքն է նորէն որ  
իր արուեստին մէկ շատ յստակ գաղափարը տուած է, տողի մը  
մէջ ըսելով.

«Բազմաբիւ են մտին նախաները»

Իր բարեկամին՝ Բօլիլասի գիտնական քնն աղատութիւնը որ  
նախարանը կը կազմէ իր գործերուն մէկ հրատարակութեան, լոյս  
հանեց այն գանձերը որոնք ծածկուած կը մնային երկար գեր-  
թուածի մը մէկ քանի թանկագին բեկորներուն մէջ, եւ որոնք  
արդի Յունաստանի դիւցազներգութիւնը պիտի ըլլային։ Բայց բո-  
լոր ասոնցմով հանդերձ, նորէն վարպետը մէկ քանի հազուագիւտ  
գրասէրներէ միայն կը զնահատուէր, եւ զեռ վերջերս էր որ Բա-  
լամաս բանաստեղծն ու Քալոսկուրօս քննադատը, ուրիշ մէկ քա-  
նի երիտասարդ բանաստեղծներու հետ, հանգէսի մը մէջ վարպե-  
տին սքանչացումը պաշտամունքի բարձրացուցին, Ատկէ ի վեր  
ամէն մարդ Սօլօմօսի վրայ կը խօսի, առանց անշուշտ զայն հաս-  
կընալու, Խմաստակներն անգամ, որոնց հասցէին երբեմն այնքան  
կծու նետեր արձակած է իր հոչակաւոր «Խօսակցութեան»  
(Dialogue) մէջ, «Երկարամագ»ներուն հետ-ինչպէս իրենք կ'անուա-  
նեն նոր լեզուին երկրպագուները — միաբերան կը սքանչանան ազ-  
գային բանաստեղծին վրայ։ իրաւ է որ ժամանակին ընթացքով  
Սօլօմօսի պաշտամունքը պիտի սահմանափակուի, աւելի խելացի

ու գիտակից պիտի դառնայ, եւ Սօլօմօս իր ճշմարիա տեղը պիտի գտնէ, բայց միշտ պիտի սիրուի ու պաշտուի ան իբր առաջին բանաստեղծը որ կրցած է իր նախադասութիւններուն տալ նոր կուսութիւն մը որ կրկար ժամանակ իտէալը պիտի մնայ նոր սերունդին բանաստեղծներուն։

Վարպետին չուրջը հետզհետէ կը կազմուի շրջանակ մը որ իր մէջ կը պարունակէ Քօրֆուի հայ-լայփին ծաղիկը, Բօլիչաս քըննադատը, Թիպալտօս ու Մարքօրաս բանաստեղծները եւ ուրիշներ։ Թիպալտօս որ շատ քիչ անգամ հանդէսներու կ'աշխատակցէր, բանաստեղծութիւններու միակ հատոր մը հրատարակած է որ սակայն գլուխ-գործոցներ միայն կը պարունակէ։ Այդ հատորին մէջ հրատարակուած կտորները անստգիւտ յօրինուածութիւն մը ունին յաճախ եւ երբեմն Ալֆրէտ տը Վիենին կը յիշեցնեն իրենց չափաւորութեամբ, եւ երբեմն առառուան ցօղի մը զով թարմութիւնը։ Այս անստգիւտ բանաստեղծը իր ներդաշնակ եւ յստակ լեզուին մէջ կրցած է իրարու միացնել գերման երազկոտութիւնը արեւելեան զգայնութեան։ Իր ցայգերգներուն մէջ կրցած է զնել առոյդ բանաստեղծութիւն մը զոր մոլիկ կ'ընես դարնան զով առառու մը՝ կէս մը պառկած խոտերուն վրայ պաշտելի ոտանաւորներ՝ որոնք արշալոյսի կարմիր ծաղիկներուն հոտաւէտ ալիքներուն մէջ քեզ կ'օրորեն։

Մինչդեռ իր չուրջը իր ժամանակակից գրողներուն մեծագոյն մասը սանձարձակ րօմանթիզմի մը մէջ կը կորսուէի, ինքը մինակը եղած է դասական ժումկալութիւն մը պահող։ Իր տեղ տեղ առոյդ, թարմագեղ եւ տեղ տեղ միսթիքականութիւնով օծուած բանաստեղծութիւնը շա՛տ հոգիներ գրաւած է, եւ մասնաւորապէս Սրիրիտիօն Զամպէլիոսը, հմուտ մը ու նոյն ատեն միսթիք բանաստեղծ մը որ «Բանտօրա» հանդէսին մէջ հրատարակած իր մէկ երկար ուսումնասիրութեանը մէջ աստուածացուցած է Թիպալտօսը եւ զայն շատ աւելի վեր դասած Սօլօմօսէն։ Այդ նախապատռութիւնը անթիւ հակառակութիւններ յարուցած եւ շատերու համար խորհրդաւոր հանելուկ մը դարձած է։ Բօլիլաս՝ ատիկա պարզ նախանձի մը արդիւնքը կը նկատէ, եւ սակայն, մենք կը կարծենք թէ բիւզանդական ուսումնասիրութիւններու հմուտ պատմաբանը՝ Զամպէլիոս՝ բոլորովին իրաւունք ունի իր դատաստանին մէջ։ Սօլօմօսի արուեստին մէջ դէպի հնութիւնը վերադարձ մը կը տեսնէր, շեշտելով նոյն ատեն թէ անոր արուեստը զուրկ է այն միսթիք յուզումէն որ նոր սերունդին համար

բանաստեղծութեան ազբիւրը պիտի ըլլար : Եւ որովհետեւ Թիպալտօսի բանաստեղծութեան մէջ կը գտնէր ինչ որ Սօլօմօսի քով չը կար, հետեւաբար Թիպալտօսը կը ներկայացներ երիտասարդութեան՝ յորդորելով որ իրենց գրական դաւանանքը անոր գործերուն վրայ ձեւեն :

Մինչդեռ Քորֆուի երիտասարդութիւնը Սօլօմօսի չուրջը կը կը խմբուէր, ուրիշ բանաստեղծ մը որ թէեւ Յոնիական կղզիները կը բնակէր, եւ որ սակայն իր ծագումովն ու լեզուովը Եպիրոսի կապուած էր, Ա. Վալաօրիդիս, ի դէպ Եպիրոսի լեռներուն, լսելի կ'ընէր իր հապարտ եւ կշռաւոր երգը՝ նկարագեղ ու վայրագ ոճով մը : Այս ներդաշնակութեան հսկան, մեկուսացած՝ դիւցազներու ստուերներէն յաճախուած կղզեակի մը մէջ, մեղ օժտած է հարուստ բանաստեղծութեամբ մը որուն արժէքը ա'լ աւելի պիտի բարձրանար, եթէ խաթարուած չըլլար չափազանցուած րօման-թիզմով մը : Ընտիր գրագէտ մը, Պ. Է. Ռոիտիս որ այս տարի վախճանեցաւ, եւ որ հեղինակն էր «Յովհաննա Պապուհի»ին (\*) եւ «Կուռքեր»ուն, — այս վերջինը լեզուարանական ուսումնասիրութիւն մը որուն վրայ իր տեղը պիտի խօսինք, — ժամանակին՝ Վալաօրիտիսի մասին հրատարակած է քննութիւն մը ուր զայն իր ժամանակակիցներուն մէջ միակ գովելին կը նկատէ : Այս սրամիտ քննադատը բարերար ազդեցութիւն մը ունեցած է Վալաօրիտիսի բանաստեղծական գործին վրայ, զայն փրկելով այն կեզծ րօման-թիզմէն որուն ցանցերուն մէջ բռնուած էր : Արդէն Վալաօրիտիսի վերջին քերթուածը՝ «Ֆօթինօս» որ զբաղդաբար անաւարտ մը նացած է, զգալի օրինակ մըն է ատոր: Ինչ որ ալ ըլլայ սակայն, Վալաօրիտիսի իր այնքան չափազանցութիւններուն մէջ շատ չնորանայի մանր քերթուածներ ունի, եւ Հիւկոյեան չունչով քանի մը զերագոյն տաղեր, որոնք դիւցազնական հոգիին վերջին չունչը կը կը կազմեն: Ընդհանրապէս մեծ բան մը չըսէր, բայց իր խօսքերուն ծանրակշուութենէն կը զգացուի թէ իսկապէս հսկայի մը ամենի կուրծքէն կը յորդին :

Ասով կ'աւարտի մեր ուսումնասիրութեան առաջին մասը, ուր հոս ու հոն, առանց որոշ ձգտումներու եւ ուղղութեանց, ցրուած դէմքեր քննեցինք: Երկրորդ մասով պիտի քննենք այն շրջանը՝ որ անկման շրջան մը ըլլալով հանդերձ, արդի յոյն զրականութեան կեանքոտ փթթումը պատրաստած է,

ԱԲՈՒԹՈԼՈՒ ՄԷԼԱՔՐԻՆՈՍ

(\*) Ծ. Խ. Եթէ չենք սխալիր, Ռոիտիսի այս գործն է որ հայերէնի թարգմանուած է իզմիրի «Մէտիօրա» հանդէսին մէջ:

# ԿԵԱՆՔՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ

(ՎՐՈՆԻԿ)

Նոր Ռատանիկ Տէր. Մարզարեանց մը. — Կորական ձեռնարկ մը՝ Նիկողոսիան Վարժարանը. — Ռուսական վարժարանները. — Մնակեան խումբին բաժանումը եւ Մնակեանի նախատը. — Բազարավայր ու սրամիք Պարոնի մը հասցէին:

Միայն հայ արուեստագէտներու յաջողութեան լուրերը չէ՛ որ կը հասնին Բարիզէն: Նամակագիր մը այս անգամ մեզի կը հազորդէ եղիստահայ մեծ ոսկերչի մը զաւկին՝ Սարգիս և. Սիոստի (?) շահատակութիւնները՝ որոնք Պատանիկ Տէր-Մարզարեանցը կը յիշեցնեն, թէեւ անկէ անհամեմատ նուազ փայլով ու նուազ . . . տաղանդով գործադրուած ըլլան: Այս Սարգիսն ալ ազնուականի անունով մը կը ներկայանայ Բարիզի նշանաւոր ոսկերիչներուն, եւ կը սկսի բանակցիլ՝ իր հօրը հաշուոյն ապրանք գնելու խոստումով: Ուսկերիչները կը վատահին իրեն, եւ ահա շատ մը թանկագին առարկաներ ու գոհարեղիններ՝ զորս Սարգիս ձեռք կ'անցընէ, եւ որոնց չնորհիւ հիմերը կը գնէ շուայլ ու շուայտ կեանքի մը՝ որ մինչեւ պատժագատ ատեանը պիտի յանդէր: Մասնաւորաբար կը կը կապուի Պոլոնտինէթ Տալէզա անունով կիսաշխարհիկ կնոջ մը՝ որ երբեմն բաւական անուն հանած է իբր սիրուհին Տիկին Հիւմալէուի:

— Ինձի մեծ բան մը չէ տուած, կը յայտարարէ այս վերջինը՝ դատարանին մէջ, Քասքատի ճաշարանին մէջ տեսայ զինքը՝ Տիկին Քարաթի հետ, եւ քանի մը անգամ իրենց ընկերացայ. մեկնած օրը եկաւ զիս գտաւ, եւ բաւ թէ անրաժեշտ գործերու համար ստիպուած է անմիջապէս Պրիուէլ մեկնիլ: Խնդրեց որ Տիկին Քարաթէն ներողութիւն հայցեմ իրեն մնաա բարով չըսելուն համար:

— Շատ դրամ կը ծախսէ՞ր, կը հարցնէ նախագահը:

— Այո՛, տարեկան 300,000 ֆրանք եկամուտ ունեցող մը հազիւ պիտի կրնար իրեն չափ շուայլորէն ապրիլ. անգամ մը՝ կը յիշեմ որ իմ ներկայութեանո՝ երկու մատանի, աղամանդ մը եւ շողակն մը տուաւ Տիկին Քարաթի. մասնաւոր կառք մը եւ ձիեր ունէր ինք. կառք մը եւ երկու ձիեր ալ իր բարեկամուհին համար վարձած էր:

Սարգիսի շուայլութեան մասին պատմութիւնները առատ են արդէն: Այսպէս, անգամ մը, զերասանուհիի մը շրջազգեստին վրայ գաւաթ մը շոքուա կը թափէ, եւ առանց շփոթելու ձեռքէն մեծազին մատանի մը հասելով դերասանուհին մատը կ'անցընէ, ձախողակութիւնը զարմանելու համար: Իրմէ խարուած անձերուն մէջ մասնաւորաբար կը յիշուի Պ. Պրառւն (40000 ֆրանք), Պ. Առման Միքաքի (10548 ֆրանք), Պ. Ժաք Մէտիանո (2500 ֆրանք), Տիկին Լիւպէնթալ (7637 ֆրանք), Այրի Տիկին Կիյեօմ (7580 ֆրանք) եւն: Բազմաթիւ կիսաշխարհիկ կիներ եկեր են դատարան՝ վկայութիւն տալու: Սարգիս որ փախած է Բարիզէն, ի բացակայու-

թեան դատապարտուեր է երկու տարուան բանտարկութեան եւ 500 ֆրանք տուգանքի։ Իրը նշանաւոր մանրամասնութիւն կ'արժէ մէջ բերել առ պարագան թէ իշխանավայել կեանք մը վարող եւ իշխանաբար դրամ վատոնզ այս պարոնը՝ Պիւֆփօ փողոցը՝ խեղճ ու աղտոտ սենեակի մը մէջ կը բնակի եղեր։

X

Ուրախութեամբ կը ծանուցանենք թէ ծանօթ ու բազմարդիւն դաստիարակ եւ Ս. Յակոբայ որբանոցին նախորդ Տորէն Յակոբ էֆ. Նիկողոսեան՝ պետական արտօնութիւն ստացեր է Բերայի մէջ մասնաւոր վարժարան մը հիմնելու։ Այս վարժարանը մանչերու համար նախակրթարան մը պիտի ըլլայ, եւ աղջկանց համար ալ բարձրագոյն կրթարան մը։ Ահաւասիկ պատեհ առիթ մը Բերացի այն բազմաթիւ ծնողքներուն՝ որոնք կը գանգատէին թէ աղջկանց բարձրագոյն կրթութեան յատուկ վարժարան մը չունինք ուր զըրկեն իրենց զաւակները, եւ թէ, Բերայի մէջ չկայ անհատական ձեռնարկութեան մը ծնունդը եղող հայ վարժարան մը ուր կարելի ըլլայ քիչ շատ բարեկեցիկ ընտանիքներու զաւակներուն մասնաւոր՝ հետեւաբար աղդ. վարժարաններէն աւելի խնամեալ եւ հոգածու կրթութիւն մը տալ. Մանօթ ըլլալով Նիկողոսեան Յակոբ էֆէնտիի ձեռնհասութիւնն ու կարողութիւնը, ինչպէս նաեւ ընտանեկան մաքուր եւ անբիծ կեանքն ու համբաւը, — ինքնին այնքան անհատեցած մասնաւոր վարժարաններու վարիչներու համար, — կարելի է այժմէն փայլուն ապագայ մը գուշակել այդ վարժարանին՝ որ արդէն յաշողութեան կատարեալ պայմաններու մէջ կը սկսի: Նիկողոսեան էֆ.՝ իրեն աշակից պիտի ունենայ նաեւ իր կինը՝ Տիկին Աղաւնի Նիկողոսեան՝ որ իր կարգին, այնքան արդիւնաւոր գործունէութիւն մը ցոյց կու տայ Բերայի Արհեստանոցին մէջ՝ զոր վերականգնեց իր երկու գործակիցներուն՝ Օրիորդ Տօլապճեանի եւ Օրիորդ Քաքածեանի հետ։ Նիկողոսեան էֆէնտի, ինչպէս կ'իմանանք, մտադիր է գիշերօթիկ աշակերտներ ալ ընդունիլ, ինչ որ ա'լ աւելի մեծ դիւրութիւն մը պիտի ընձեռէ Բերացի ծնողքներու։

X

Նոյն Ֆրայի բրեսէի Բեգերսպուրկի թղթակիցը հետեւեալ հեռագիրը ուղղած էր այս օրերս իր թերթին. — «Քիրնիքի Վեսրնիք կը ծանուցանէ թէ Սիմֆէրոպոլի Հայ Եկեղեցւոյ Խորհուրդին դարձեալ կատարեալ ինքնավարութիւն տրուեցաւ՝ Հայոց գպրոցներուն նիւթեական մատակարարութեան մասին Եթէ այս լուրը ծըշմարիտ է, պատճառ կայ ընդունելու թէ Հայոց Եկեղեցապատկան կալուածներուն յարքունիս գրաւումը կատարելապէս պիտի վեցուի»։ Դժբաղդաբար, ոչ մէկ նոր տեղեկութիւն մինչեւ այսօր հաստատեց այս սրտապնդիչ լուրը։ Ռուսիոյ ներքին գործոց նախարար Սվիադորով-Միրսքի իշխանն ալ, ինչպէս թերթերը ծանուցին, բսեր է Պէրլինի Լօքալ Անձայկըրի թղթակցին. — «Ես ցեղի խտրութիւն չեմ հասկնար, պարագաները ցոյց տուին թէ ամէնքն ալ պարտաճանաչ հպատակներ են, ուստի Հայք եւ Հրեայք պիտի ստանան բոլոր օրինական իրաւունքները. միայն քիչ մը համ-

բերել պէտք է, եռ ինքս կը վատահայնեմ ձեզ այս մասին»։ Նաև  
խարարին խօսքերը լիշեալ թերթէն արտատպած է Ուուս լրագիրը։

×

Մրցակցութեան տարօրինակ, չըսենք անվայել երեւոյթի մը  
ականատեսը եղանք հոկտ. 1/ի կիրակին։ Թրքահայ թատրոնին  
ծերունի վաստակաւորը, Մնակեան էֆ. իրեն ի նպաստ ներկայա-  
ցում մը կու տար Բերայի Քունքորտիս թատրոնին մէջ։ Իր զաւակը՝  
որ մեզի անյայտ պատճառներով հեռացած է Օսմ. տուամաթիքի խում-  
բէն, — հետը տանելով նաեւ խումբին գերակատարներուն մէկ մա-  
սր, — կ'երեւալ թէ հօրը վեասելով զիտումով միեւնոյն կիրակին  
Օտէնոն թատրոնին մէջ ներկայացում մը կազմակերպած էր։  
Արդիւնքը սա եղաւ որ հօրը վեաս պատճառել ուզած միջոցին  
ինք ալ մեծ շահ մը չըրաւ, ու թերեւս փորձով ալ հասկցաւ թէ  
ինչ որ ըլլայ՝ հասարակութիւնը միշտ ձեռքի վրայ պիտի բռնէ իր  
ծերունի ու բազմավաստակ հայրը։ Կը յուսանք որ այս պառակ-  
տումը վերջ կը գտնէ մօտ ատենէն, եւ երկու խումբերը կրկին կը  
միանան միեւնոյն բեմին վրայ, միանգամ բնդ միշտ մէկ կողմ թող-  
լով այս մրցակցութիւնը որ կործ անման կ'առաջնորդէ քան շահու։

×

Առեղծուածային ու տրամաբանութենէ բացարձակապէս զուրկ  
յօդուածի մը մէջ՝ զոր «Արեւելք» հրատարակած էր (9 հոկտ.) եւ  
զոր մասամբ միայն հասկցանք՝ իր ամբողջական յայտնութիւնը  
զիւրացնող բանալի մը չունենալով ձեռքերնիս, Բօրի այլ եւս նը-  
շանաւոր թարգմանիչը Հայ պարբերականները նմանցուցեր է տի-  
պար ագարակներու, որոնց մէջ «Ա՛ն ընտիր կենդանիները կը բռն-  
ուին» եղեր. ուրիշ կերպ լսելով՝ «արուեստական հաւնոցներ» ուր  
բարեխառն ջերմութեան մը տակ կը թիսուին գրականութեան ա-  
պագայ սերունդին վառեակները, եւ ուր, առտուընէ մինչեւ իրի-  
կուն, կը ճուան նորափետուր դեղնակտուցներու երամ երամ  
խումբեր»։ Զենք ուզեր կասկածի ենթարկել այդ չնորհալի պա-  
րոնին անկեղծութիւնը, ո՞չ ալ բովանդակ արժէքը ան բաղաքա-  
վարութիւն՝ որով հաճեր է պատուել Հայ պարբերականները։  
Բայց պէտք կը տեսնենք նոյնչափ քաղաքավարութեամբ զիտել  
տալու իրեն թէ պարբերական թերթերու այդ ենթագրական ա-  
գարակներուն մէջ չէ մնացած ասպաստան մը ուր իր կարգին ե-  
կած ճարակած ըլլայ, եւ հաստատել սա կարեւոր կէտը թէ իր  
յայտնութենէն, — այսինքն աշխատակցիլ սկսելէն առաջ, — ոչ ոք  
մտքէն անցուցած էր այդ աստիճան պատուարեր դատողութեան  
մը ենթարկելու Հայ պարբերականները։ Դալով «վառեակ»ի օ-  
թեկ նմանութեան՝ որով բարեհաճեր է մեծարել պարբերականնե-  
րու աշխատակիցները, սրամութեան աստիճան մըն է՝ որու մասին  
վիճիլը աւելորդ է անշուշտ, եւ որ սակայն մեր վրայ հարկ կը  
դնէ նոյնքան սրամութեամբ պատասխանելու թէ սնամիտ սա-  
գերու եւ կոկողավիղ հնդկահաւերու խումբի մը մէջ, վառեակնե-  
րը կրկին ամէնէն համակրելի արարածները կը մնան։

ՄՈԼՈՐՍԿ

154970 ԱԶԴՎՅԱ  
ՀԻՒԽՈՎԱԿԱՆ  
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ  
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ  
ՀՐՈԵՐԻ ԵՒ ԿԵՆԱՑ ՃԻՒՂ  
Հաստատեալ ի Բարիգ 1828—1829



ՀՐԴԵՀԻ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հատուցեալ վասոք  
1902ին գանձուած ապահովագին  
Դրամագլուխ եւ պահեստ  
Ապահովագրեալ դրամագլուխ

274 Միլիոն ֆր.  
24 » »  
119 » »  
21½ Միլառ »

ԿԵՆԱՑ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հատուցեալ վասոք  
1902ին գանձուած ապահովագին  
Ընթացիկ ապահովագրութիւնք  
Դրամագլուխ եւ պահեստք

129 Միլիոն ֆր.  
12 » »  
272 » »  
158 » »

որ ընթացիկ ապահովագրութեանց գումարին հետ կը համեմատի  
52.21% — ինչ որ «ինիօն»ի ապահովագրելոց կ'ընծայէ հսկայ ե-  
րաշխաւորութիւն մը ՈՐՈՒՆ ՆՄԱՆԸ ԿԱՐԵԼԻ ԶԷ ԳՏՆԵԼ ԱՐԵ-  
ԻԵԼՔԻ ՄԵջ ԳՈՐԾՈՂ ՈՒՐԻՇ Ո ԵՒ Է ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՔՈՎ։

Արեւելքի համար մասնաւոր սակացոյց զեղծեալ գիներով։  
Նպաստաւոր պայմաններ անհամեմատ կերպով աւելի գերազանց  
քան ուրիշ ո՛ւ եւ է ընկերութեան պայմանները։ Շահաբաժննե-  
րու տարուէ տարի անմիջական վճարում, որով «ինիօն»ի ապա-  
հովագրուողք ԶԵՐԾ են այն վճասներեն եւ յուսախաբութիւններեն,  
որոց կ'ենթարկուին միշտ այն անձինք, որ Շահաբաժններու բարդ-  
ման ՅՈՌԻ են ՎՆԱՍԱԿԱՐ դրութեամբ գործող ընկերութեանց  
կ'ապահովագրուին։

Ընկերութեան դրամատոնն է ՕՍՄ. ԿԱՅ. ՊԱՆՔԱՆ։  
Թուրքիոյ եւ Արեւելքի Տնօրէն ՍԻՄՈՆ ՔԱՅՍԵՐԼԵՍՆ

Կենաց ճիւղին Տեսուչ ՄԻՀՐԱՆ Տէ՛Ր ՆԵՐՍԷՍԵԱՆ  
Սրամպուլ, Սուլթան Համամ, Բասած Քարըբաշօղուու

Դեր Դործակալութիւն, Դալաթիա Խնայէթ խան  
Գործակալութիւն Թուրքիոյ գլխաւոր քաղաքաց մէջ

4—10

ՀԵԼՎԵՏԻԱ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ  
Հրդեմի, կենաց եւ ծովային արկածներու դեմ  
ՀՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒԹԻՒՆ

Փ. ՍԻՑ ԵՒ ԸՆԿ.

Կալան, Պիոյէտ Թիւնիւլ իւն, թիւ 23, 24, 25

4—10

# ՖԵՆԻՔՍ ՕԹՐԻՇԻԵՆ

ԿԵՆԱՑ, ՀՐԴԵԼԻ, ԾՈՎՈՒ

ԿԱՅՍ. ԹԱԴ. Ա.Ի.Ա.Զ.Ա.Զ.Ն.Ո.Ր.Հ.Ա.Լ. ՀՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ՀԱՍՏԱՏԵԱԼ. Խ.Վ.Է.Ն.Ս. 1860ԻՆ

Գրասենեակ՝ Համօքուլո խան, թիւ. 52, 53, 54, 55, 56

Լիազօր ներկայացացի՝ գ. Ֆերստեան

ՖԱԼ. Կ. ՕԹՐԻՇԻԵՆ ՀՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԿԵՆԱՑ ապահովագրութեան  
որինակ մր.— ՅՅ. առեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրութիւն  
ՖԵՆԻՔՍ ՕԹՐԻՇԻԵՆ ընկերութեան 20,000 ֆր.ի եւ քսանեւհինդ  
տարուան համար, տարեկան 925.80 ֆր. պիտի վճարէ ու պայ-  
մանաժամուն պիտի ստանայ 31,266 ֆր. հնչուն դրամ ամբողջո-  
վին. Խսկ եթէ մեռնի դոր օրինակ. 10 տարիէն, իր ժառանգործ-  
ները անմիջապէս պիտի ստանան 21,314.62 ֆր.: Այս ամէն գու-  
մարները ԱՆՌԻԱՆԱԿԱՆ շեն, այլ ԻՐԱԿԱՆ, եւ ՖԵՆԻՔՍ ՕԹՐԻՇԻԵՆ  
ընկերութիւնն այս գումարներուն վճարումը կ'երաշխաւորէ իր  
բոլիսով:

4—10

ՕՐՈՒԱՆ ՄԵԾ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆԸ  
ԵՐՐՈՋ ԳԵՂԱՐՈՒԽԵՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԳԵՑ

## ՍԻՆԿԵՐ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Բերա, Մեծ-Փողոց թիւ 343 և 343 կրկին

Պօն Մարշկին դէմ

Ամէն օր բաց է մուտքը աղատ

2—10

## ՔԵՍ ԲԱԴԵՌՆԵԼ

ԿԵԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Հիմնեալ ի Բարիկ 1841

Կը կործէ ֆրանսական կառավարութեան հսկողութեան և  
հակագլուխ տակ

ՍԿԻՂՐԵՆ ի վեր ապահովագրեալներու եղած վճարում ֆր.	300,000,000
ՍԿԻՂՐԵՆ ի վեր արձանագրեալ ապահովագրութիւնք	> 700,000,000
ՀՆԹԱԳԻԿ ապահովագրութիւնք	> 85,000,000
Ֆրամադյուլս եւ պահեստ	> 62,750,000

Ուրեմն ընթացիկ ապահովագրութեանց գումարին վրայ պա-  
հեստի համեմատութիւնն է 74%, որով ՔէՍ ԲԱԴԵՌՆԵԼի ընծա-  
յած երաշխաւորութիւնը գեր ի վեր կը հանդիսանայ ուրիշ ընկե-  
րութեանց ցոյց տուած երաշխաւորութենէն:

ՀՆԿԵՐՈՒԹԵԱՆ Վարչական Խորհուրդը կազմուած է Ֆրանսայի  
ամէնէն նշանաւոր դրամատէրներէն:

Թուրքիոյ Տնօրէն ՔԱՌԻՆԻԿ ԱՍՏՈՒԱԾՍՈՒԻՐ

Սթամպոլ, Սուլթան Համամ, Բասաժ Քաղըրճըօղու

ՀՆԿԵՐՈՒԹԵԱՆ վրայ տեղեկութիւն առնելու համար դիմել

ՔՐԵԺԻ ԼԻՇԻ

1—10

# ՊԱԼՔԱՆ

Առանձնաշնորհեալ Ազգային Ապահովագրական Ընկերութիւն  
ի Ս Օ Ֆ Ի Ա.

Դրամագլուխ 7,500,000 ֆր.

Դրամատունք ընկերութեան՝

Պուլկար Ազգ. Դրամատուն Սօֆիա, Անգլեւաւստրիական Դրամատուն Լոնտոն, Տոչէ Պանք՝ Պերլին, Օսմ. Կայս. Դրամատուն Բարիզ, Քրէտի Լիոնէ Կ. Պոլիս: 4—10

Գործակալութիւնը Թուրքիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ  
Ընդհ. Ներկայացուցիչ Թուրքիոյ Ա. Ռ Շ Ա. Կ Ո Ւ Ճ Ե Ա. Ն  
Կ. Պոլիս, Ղալաթիա, Պանք Օմօմանին դէմ, Թահթապրուն խան

## ՏԻ ԼՈՌԻ ԵՐԻՆԻԾԵ ԵԽ ՔՐԱՅԻՆ

(The Law Union & Crown)

ԱՆԳԼ. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՑ ՀԻՆ.

ՀՐԴԵՇԻ, ԿԵՄԱՆՔԻ և ԱՐԿԱԺԻ ԴԵՄ  
Հիմնուած 1825ին Լոնտոնի մէջ

Դրամագլուխ 1,500,000 մ. Ա.  
Պահեստի գրամ 4,800,000 մ. Ա.

Ընդհ. Ներկայացուցիչ Թուրքիոյ

Ridley, Rowell & C°

Կալաբրա, Քեօլկողլու խան թիւ 9—10  
4—10

## ՈՒԵՍՏԼԻՆ

Հ Ր Դ Ե Հ Ի Դ Լ Մ

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.

Հիմնեալ 1851ին



Հատուցուած վեամերու գումարը	Անգլ. Ռոկի 6000000
Պատրաստ գրամ եւ տարեկան հասոյթ	> > 1250000
Վճարեալ գրամագլուխ	> > 410000
Հրապարակիս ծանօթ ֆրանսական եւ գերմանական ընկերութեանց գրամագլուխը 100,000էն աւելի չէ:	

«Ուէստլին» Ընկ.ը հրդե՛չի դէմ ամէն կարգի գործեր կ'ապահովը վասները անդւոյն վրայ եւ անմիջապէս կը հատուցանէ:

Ներկայացուցիչ Թուրքիոյ  
ԳԱՐՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱԾՈՒՐ  
1—10

Պոլիս, Սուլթան Համամ, Քաթըրն Օղու խան թիւ 43

# VICTORIA DE BERLIN

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ  
ՄԵԾԱԳՈՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ  
ՎԻՔԹՈՐԻԱ ՏԸ ՊԵՌԼԵՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՄՖԻ ԴՐՈՒԹԻՒՆ ԿԸ ԳՈՒՇԱԴՐԵ  
ՈՒՆԻ ԿԵԱՆՔԻ, ՕԺԻՄԻ, ԱՐԿԱՋԻ, ՍՄԱԿ ՄՇՈՉԱԿԻ ՃԽՎԵՐ  
ՀԱՍՏԱՄՈւած 1853 20 ԱԵՎՈՒ.ԻՆ ԱՐՁԱՋԱԿԱՆ ՀՐՈՎԱՐՈՎԱԿՈՎ և  
ուղղակի Կառավարութեան հսկողութեան ներքեւ։  
ՎԻՔԹՈՐԻԱ. ՏԸ ՊԵՌԼԵՆ ԿԵԱՆՔԻ ապահովագրութիւններ ունի թէ՝  
բժշկական քննութեամբ եւ թէ առանց բժշկական քննութեան  
Առանց բժշկական քննութեան եղած կեանքի ապահովագրութիւն։  
ներուն վճարումները շաբաթական մասնավճարներով տեղի  
կ'ունենան, սկսեալ 5 դրուշն։

<u>Ապահովագրեալ գումար 1902/ն ֆր.</u>	<u>1.244.457.577</u>
<u>Պահեստի դրամ 1902/ն</u>	<u>451.284.214</u>

ՀԻԿԵՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՆՆԵՐԸ  
ՕԱՄ. ԿԱՅՈ. ՊԱՅԲՐԱ ՔՐԵԿԻ ԼԻՈՆԻ

ԼԻԱԶՈՐ ԸՆԴԻ. ՆԵՐԿԱՅԱցՈՒցԻ

ՄԻՀՐԱՆ ՍԻՆԿՐ ԳԱԼՅԱՅԵԱՆ

ՊՈՂԻԱ, ՔԱՊՐԵՅՐՈՂԱ ԽԱՆ, ԹԻ 45 եւ 45 բ.

PHœNIX ASSURANCE COMPANY LTD OF LONDON


ԴՐԱՄԱԳԼՈՒԽ ԵՎ ԱՊԱՀԵՍՏԻ ԴՐԱՄ Ա. Ո. 4,500,000

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍՈՂ Ա. Ո. 1,500,000



«ՖԻՆԻՔՍ» 121 տարիէ  
ի վեր հիմնուած սոսկ  
հրդեհի ապահովագրու-  
թեան ՀՆԿԵՐՈՒԹԻՒՆ մէ,  
եւ ցարդ հատուցած է,  
առաւել քան 26,000,000.  
Ա. Ո. ՓԱՍՈՒԾ համար։

«ՖԻՆԻՔՍ» կ'ապահովագրէ հրդեհի եւ կայծակի դէմ չէնք, կարտ-  
գք եւ ապրանք յոյժ նպաստաւոր պայմաններով։  
Դիմել առ Լիազօր Ընդհ. Գործակալ Պոլսոյ եւ Գաւառաց  
Դ. ՎԱՐԴԱՆԵԱՆ Ղալարիա, Վիբալխ Խան, Պանք Օրօմանի բով-  
զնիչ քիսքներու (Inspecteur des Risques) Ա. ԷՆՔՍԿՐՃԵԱՆ



Արմավագույն պահպանության տակ գտնվող  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ

- |     |  |
|-----|--|
| 887 | (Հեղափոխության) Առաջնահանձնությունը և Առաջնորդությունը         |
| 888 | (Հայոց ազգային պատվագանությունը)                               |
| 889 | Ազգային պատվագանությունը և պատվագանական պահպանությունը         |
| 890 | (Հայոց ազգային պատվագանությունը և պատվագանական պահպանությունը) |
| 891 | (Հայոց ազգային պատվագանությունը և պատվագանական պահպանությունը) |
| 892 | (Հայոց ազգային պատվագանությունը և պատվագանական պահպանությունը) |
| 893 | (Հայոց ազգային պատվագանությունը և պատվագանական պահպանությունը) |
| 894 | (Հայոց ազգային պատվագանությունը և պատվագանական պահպանությունը) |
| 895 | (Հայոց ազգային պատվագանությունը և պատվագանական պահպանությունը) |
| 896 | (Հայոց ազգային պատվագանությունը և պատվագանական պահպանությունը) |
| 897 | (Հայոց ազգային պատվագանությունը և պատվագանական պահպանությունը) |
| 898 | (Հայոց ազգային պատվագանությունը և պատվագանական պահպանությունը) |
| 899 | (Հայոց ազգային պատվագանությունը և պատվագանական պահպանությունը) |
| 900 | (Հայոց ազգային պատվագանությունը և պատվագանական պահպանությունը) |

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ԽՈՐԱԿ